



24L
n - 20

150



Сентябрь

Ученый совет

Организационный

О. Абдуллаев Президент

Ноябрь

5-10-72

Абдуллаев

W E S V V U T C P
W U W H U S

—
♦
A D S A T



2011-62

Գրքանույն Պետրոս

Գրքանույն

1949

Եօրելիստիկ

Արդու Գրքանույն


Հանդիպություն

1949



2703-72

5082-ահ



ՄԱՏԵՎՈՐԻՔԻ

ՄԱՆԿԱՆՑ

Կ Ա Մ

ՀԱՏԱԳԱՒՄՆ

ՕԳՏԱԿԱՐ ԱՅ ԶՈՒՏԱՐ ԱՎԱՐ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ

ՏԻԱՑ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ՄԵՐԻԴՈՒՍ ԵՐՉԱՆԿՈւթիւնը պղափկուց
աղեկ կրթլուելէն առաջ կուդայ. ինչպէս
որ ամմէն թշուառութիւններուն ալ աղ-
բիւրք աղակուց գեշ կրթլուիլն է : Մէկը
չկայ որ աս խօսքիս ճշմարտութիւնը փոր-
ձով աւսած քըլայ՝ թէ իրեն և թէ ուրիշ-
ներուն վրայ :

Նար համար ամմէն ծնողք ալ վագիա-
քելով որ իրենց աղաքը պղափկուց աղեկ
սկզբունքներ առնեն, շատ բարի խրաններ
կուանան անոնց, որպէս զի մէծնալէն ետ-
քը անոնց պատուղը վայելէն : Բայց ի՞նչ է
ովանճառը որ իրենց աշխատանկը շատ ան-
գամ անօգուտ կրլայ: Առան զի աղաքը ան-
խրաններուն ուժը չեն հասկընար, ասպա-

գայ բարիքը առջևնին չեն ակսնաք, ուստի շուտ մը կը ձանձրանան : Բանէ բան հանելով խօսք հասկընազը՝ խելահանութուն աղբաւած է . աղստք միշտ նիսթական օրինակներու կը կարօտին որ աղեկին հետեւն, ու եշեն ետ կենան : Աս օրինակներու ալերբոր իրենց հասակակիցներուն վրայ կը առենանան, ան առենոր իրենց առելի դիւրին կերպնայ անոնց հետեւյք :

Հաս աղեկ հասկըցեր Ենեղեքասբաները Սմիտ անունով հաջակուոր գերմանացիքահանան, և մեկքանինի հոգեուեր անձինք, որ առ ՄԱՏԵՆԱԴՐԱՐԱՆ ՄԱՆԿԱՑ ըսւած զուարձնալի ու խրասական Պատմութիւնները շարագրեցին պարզ ու սիրտ շարժող սճով մը . որ այլնայլ լեզուներ ալթարդմանւած ու շատ անդամ տպւած են քիչ առենին մեջ :

Ասոնցմով տղաքը պատկերի ու էն կը տեսնան՝ թէ առաքինութիւնը որչափ հարկաւոր, աղւոր, ու սիրուն բան է . անոր

ներհանկ՝ մոլութիւնն ալ որչափ վնասակար
ու զզուելի է . ինչ կերպով մէկուն եաւեն
ողեար է ըլլալ , և մէկովէն ինչպէս ողեար
է զգուշանալ :

Աս գեղեցիկ գանձարանիք մեր աղբին
աղոցը ընծայել ուղելով մենք ալ թարգ-
մանեցինք ընարանօք , ու հետզհետէ կըսը-
ովէնք : Յուսանք որ մենք ալ տեսնանք ա-
սոնց պառւզը մեր աղբին թէ աղոցը վրայ ,
և թէ ան բարեսպաշտներուն , որ առարի-
նութեան համբուն մէջ հասանաւ մնալու
համար՝ քաջալերութեան և օրինակի կա-
րառ էն : Աս ովտի ըլլայ մեր աշխատու-
թեանն ալ վարձրը ի վառո Վասուծոյ :



Սա արքան

241

II - 20

Ա Թ Ա 'Ե

Կ Ա Մ

Կ Ո Ր Ա Բ Ի Շ Ե ՞Ծ

Տ Ա Ա Ւ Մ Բ

Պ Ա Տ Մ Ա Խ Թ Ի Ւ



Վ Ե Ն Ե Տ Ի

Ս Ա Ւ Բ Բ Դ Ա Ջ Ա Բ

—
1859


ՅԱՀԱՏԱԿ

ԲԱՐԵՊԱՇՏԻ ԱԽՐՈՒՄՆ

ՏԻԿՆՈՒ



Oppenheimer et al 9



לְרִנְצָן

oooooooooooooooooooooooo

Ա Թ Ա Կ

ԿԱՄ

ԿՈՐՍԵԼԻ ԱՅ ՏԴԱՑ

ԳԼ Ա Խ Խ Վ

Միայն բարեպաշտութիւնն է մարդուս
ու բախտութեան պատճառ :

Դ Ա Խ Ա Խ Բ գետին քովերը մեծ ան-
տառի մը մէջ առանձին տնակով կը-
բնակէր թէողորա անունով բարե-
պաշտ որբեարի կին մը : Ըսոր էրի-
կը ձկնորս մըն էր, որ գեռ տարիքը
շառած վախճանեցաւ. ուստի թէողո-
րային սրախին մեծ կսկիծն ալ առ էր
որ ազրելու բաւական բան՝ ու կա-
րողութիւն չունէր : Բովանդակ յոյսը
իր մէկհատիկ սիրելի զաւկին վրայ

դրեր էր, որ վեց տարեկան տղայ մըն
էր Աթոն անունով։ Աս որրեարի կի-
նը որչափ որ ազքըտցաւ, այնչափ
ալ բարեպաշտութիւնն ու առարի-
նութիւնը աւելցաւ. « Կօղտէ ինծի,
կըսէր, որ կարենամիմն ամմէն օրւան
ապրուստա զտնալ, ու որդւոյս պահել
աս տնակը. ասկէ աւելի հարստութիւն
պէտքը չէ ինծի։ Աթոնս երբոր մեծնայ,
հօրը արհեստը սորւի, ան ատեն ա-
ռանց ինծի կարօտ ըլլալու իր դլխուն
ճարը կըտեսնէ։ Ճարուստ ան մարդն
է՝ որ դիակէ իր փափափներուն չափ դր-
նել ու քիչ բանով դո՛չ ըլլալ »։

Յժէոգորան էրկանը մեռնելէն ետ-
քը ձուկ որսալը վերջացուց. ուստի
ձուկ բոնելու ցանցը, և ուրիշ ամմէն
տեսակ ձկնորսութեան դործիքները
տանը չորս դին երեսի վրայ ձգած
էին. նաւակն ալ զետէն դուրս քաշած
ու անակին մէկ կողմը կըթընցուցած
կեցած էր։ Ասոնք տեսնողին սիրով
կտոր կտոր կըլլար, ու կիմացւէր թէ
խեղչ տունը տակնուվրայ եղեր է։

Բայց թե՛ողորան Սատուծոյ ապա-
ւինած, սկսաւ իր ձեռագործովը ապ-
րուստը ճարել . և որովհետեւ աղէկ
ուռիան շինել զիտէր , մէկ կողմա-
նէ կըշինէր ու կըծախէր ան տեղի
ձկնորսներուն: Բոլոր օրը ասանկ աշ-
խատելէն ետքը , շատ անդամ ինչվան
կէս զիշերն ալ ճրագի լուսով կաշխա-
տէր:

Ոթոնն ալ օրէ օր տարիվը առնելով
միշտ կընայէր որ մօրը խօսքէն գուրս
չելէ , ու անոր սիրով չի վշտացընէ .
և բարակամիտ տղայ ըլլալուն՝ շուտով
խմացաւ իրենց վիճակինիսեղծութիւնը .
ուստի իր կողմանէ կըջանար որ միշտ
մօրը օդնութիւն մը ընէ: Քանի որ կը-
տեսնէր իր մայրը տրամութեան մէջ,
մէկէն կըվազէր կիյնար զիրկը, իր սլրդ-
տի հասակէն վեր կընայէր որ մսի-
թարէ ուրախացընէ զինքը:

Օր մը թե՛ողորան երբոր պատու-
հանին զիմացը նստեր կաշխատէր , տե-
սաւ որ մէկը դէպ ՚ի իր տնակը կու-
դայ , նայեցաւ տեսաւ որ եկողը իր եղ-

բայրն է. անիկայ ներս մտածին պէս,
« Ա՛ռ թէոդորա , ըսաւ , ահա քեզի
ձուկի մը բերի որ ասօրւան կերա-
կուրդ ըլլայ . ի՞նչպէս ես , աղջիկ ես .
տղագ ի՞նչպէս է » :

Թէոդորան մէկէն ուզք ելաւ , թո-
ղուց ձեռքէն ուռկանը , առաւ եղբօրը
բերած ձուկը , ու սիրաը ելաւ , սկսաւ
լալով ըսել եղբօրը . « Ի՞նչ խեղճութիւն
է քաշածս . էրկանս մահուանէն ետքը
աս տունը ասանկ մեծ ձերան երես տե-
սած չունէր :

— Մայրիկ , կաղաչեմ մի լար այդչափ ,
ըսաւ Ոթոն . ես խօսք կուտամ քեզի ,
որ երբոր մնձնամ նէ , այդպիսի ձրկ-
ներ այնչափ պիտի բռնեմ որ դուն
ալ զարմանաս , ու խմանաս թէ ես քեզ
որչափ կըսիրեմ » : Մայրը աչվըները
սրբեց , ու զուարթութեամբ ըսաւ
տղուն . « Կըսուսամ , որդեակ իմ , որ
խօսփիդ վրայ կըկենաս Աստուծով ,
և ծերութեանս ատենը զիս կուրա-
խայընես . դու ես իմ մէկ հատիկ սրբ-
տիս միսիթարութիւնը . ահ , թէ որ հօրդ

պէս բարեալաշտ առագինի ըլլաս, ան-
ատեն ինծի պէս երջանիկ մայր պիտի
շըլայ աշխըրքիս վրայ^{ու}։ Ոմոն ալ
նորէն խօսք արւաւ։

Եշնան ատենները օր մը առաւօ-
տանց կանուխ ելաւ խեղչ կնիկը՝ սկը-
սաւ աշխատիլ հիւսել մէկ ուռկան մը
որ ան օրը կուզէր լըմնցընել, և հետե-
ւեալ օրը ծախել ձկնորսի մը որ կա-
րօտ էր ուռկանի։ Ոմոննալ մօրը հետ
ելաւ նախաճաշիկը ըրաւ, առաւ սղզտի
կողովը, քաշեց զլուխը դնաց իրենց
քովի անտառը որ կաղամախի պառւղ
(քաղամուտ) ժողվէ. վասն զի մայրը ան
պառւղներէն ձէթ կըհանէր ձմեռւան
իրիկունները վառելու համար։ Ոմոնի
սիրտը անպատմելի ուրախութեամբ կը-
լեցւէր, երբոր իր սղզտի կողովը լեցուն
տուն կըդառնար. և ան օրը քանի մը
անդամ դնաց ու եկաւ։

Կէսօրւան մօտ տղան անօթեցաւ,
մայրն ալ կանչեց զինքը կերակուր
ուտելու. զլուխ զլխի արւած նստան
մէկտեղ կանանչ խոտին վրայ ծառի

մը տակ, ախորժանօք սկսան ուտել
իրենց հացն ու կաթը։

Երբոր աղքատ սեղաննին լրմըն-
ցաւ, թէոդորա դարձաւ ըսաւ իր զաւ-
կին. « Որդեակ, դուն ասօր ինչվան
կէսօր շատ անգամ երթալով զալովդ
յոդնած ես. ուստի քիչ մը զլուխդ վար
դիր քնացիր աս կաղամախի ծառին
տակը կակուղ խոտին վրայ. ժամե՛ մը
ետքը ես կուգամ քեզի ձայն կուտամ.
մնաս բարով, անուշ ըլլայ քունդ¹⁾ ըսաւ
ու ելաւ զնաց բանը։ Երկու իրեք ան-
դամ նորէն եկաւ նայեցաւ՝ ու դարձաւ
տեղը սկսաւ աշխատիլ։

Ոմոն զլուխը թեին վրայ դրած,
կողովն ալ մէկ քովը, անուշ անուշ կըքը-
նանար։ Քարակ քամին քանի որ կըքը-
չէր՝ աղւոր ոսկեզոյն գեղին մազերուն
խոպոայիքները կըշարժէին, ու անմեղ
աղաւնին կարծես թէ կըծիծաղէր. իր
հրեշտակային գէմքին վրայ վարդի
պէս կըփայլէր անմեղութիւնը։

Թէոդորա երանի կուտար իրեն,
տեսնելով իր զաւկին անմեղութիւն-

ները . ալ չի դիմացաւ , սիրութ եղաւ ,
ծունկ չոքեցաւ , շնորհակալ եղաւ Շո-
տուծոյ համառօտ կերպով մը , ինչպէս
որ սովորութիւն ունէր ընելու ամմէն
իրիկուն անկողին մանելէն առաջ . ու
սկսաւ առաջ տանել իր բանը : Միա-
կերպ արտորնօք բանելէն վերջը , իրի-
կուն չեղած դործքը լռմրնցուց , ու
դնաց որ արթընցընէ Աթոնը . բայց
տղան չիկար : « Խեղճ տղայ , բառ
մտքէն թէկողորան . կարելի է թէ ինքն
իրմէն արթընցեր է , ու արդելք չըլամ
մօրս բաելով դացեր է նորէն անտառը
կաղամախի սպուտ ժողվելու . աչտ
կողովն ալ հոս չէ . անտարակոյս այս-
պէս է » : Խեղճ մայրը չեր զիտէր թէ
զլխուն ինչ ձուն եկեր էր :

Աւստի առանց աւելի հոգ ընելու
իր զաւկին ինչ ըլլալուն վրայ՝ դար-
ձաւ տունը առաւ ուսկանը , տարա-
ծեց տանը պատին վրայ , ու ինչ որ
վրան պակաս մնացած տեսաւ նէ
շակրտեց , ետքը ժողվեց պլեց , միտքը
դրաւ որ վաղը տանի տայ ձկնորսին :
Բայց Աթոնը չերեցաւ :

Խրիկուն եղաւ, մութը կոխեց, եւ կող զացող չիկայ. ան ատեն խեղճ որբեարիին մտմտուքը առաւ։ Ելաւ կղպեց տանը դռւոր, դրաւ բանալիքը անանկ տեղմը որ տղան զիտէր, ու զնաց փնտը ուելու անտառին մէջ։ Տեղ չիմնաց որ չինայի. քանի քանի անդամ կեցաւ կանչեց տղան իր անունովը, բայց պատասխան արւող չիկար։

Ան ատեն տարակոյսը պատեց զինքը. սկսաւ ինքնիրեն մտածել ու ըսել. «**Չ**ըլայ թէ գժրաղդութիւն մը հանդիպած ըլլայ տղուս. չըլայ թէ գետին եզերը զացած ըլլայ խաղալու, որ ես իրեն այնչափ սաստիկ արդիշեր եմ. ա՛հ, ի՞նչ պիտի ընեմ թէ որ մէջը ինկած խղդրւած ըլլայ նէ»։ «Քանի զնաց որտին զողը աւելցաւ. վաղեց զնաց գետին քովը, որ կարելի է թէ ձկնորսի մը քով զտնէ զինքը՝ բայց ոչ ձկնորս տեսաւ, ոչ տղան, և ոչ մէկ նշան մը։ Ան ատեն բոլորովին խռոված, զնաց դիմացի զեղը լալով ողբաշով, ամմէնքը զլուխը ժողվեցան, սկսան

յաւակցիլ . մանաւանդ թէոգորային
եղբայրը շատ արտմեցաւ ան պամաշելի
տղուն կորսըւելուն վրայ : Այէկուն մէ-
կալին հարցըւեցաւ՝ արդեօք տեսնող
եղաւ թէ չէ . բայց ոչ տեսնող կար, ոչ
զիացող : Են կորիճ մարդիկը շուտ մը
ցրուեցան դաշտերուն անտառներուն
մէջ և զետին քովերը որ դանեն, բայց
բոլոր աշխատանքնին պարապ ելաւ,
տեղ մը չիպըտեցաւ :

Երբոր մութը կոխեց, խեղճ ողոր-
մելի թէոգորան լալով ողբալով ելաւ
տուն դարձաւ :

« Վի յուսահատիր բոլորովին , ը-
ստ իրեն ծեր ձկնորսին մէկը . զեռ
յոյս կայ աղուդ զտւելուն : Ես չեմ
կարծեր թէ զետին քովերը խաղալը
փորձանք մը կըրնայ բերել իրեն դրւ-
խուն . թէ որ ինկած ալ բլայ նէ ,
շուտով կիմացւի , վասն զի ջուրը կը-
տանի զինքը հոնվարը ծանծաղը կըրձգէ ,
ինչպէս շատ անդամ հանդիպեր է » :

Աս խօսքերը թէողորային սիրտը
չիմիսիթարելէն ետքը ցաւերն ալ աւել-
ցուցին։ Ուստի սիրտը կոտրած շնոր-
հակալ եղաւ ձկնորսներուն ու առն
դարձաւ։

Վնկարելի եղաւ իրեն ան զիշերը
աչւըները զոցել քիչ մը հանդշիլ. անոր
համար բոլոր լացով ու տրտմութեամբ
անցուց։ Վոաւօար լուսցածին պէս մշ-
կէն ելաւ զնաց նորէն տղան փնտոելու
զետին քովերը. կրփափափէր որ զոնէ-
իր որդւոյն մեռած մարմինը զտնէ ջրին
մէջ, վասն զի միտքը դրեր էր որ ան-
տարակոյս խղզըւած պիտի ըլայ. բայց
խեղճ որբեարին աս դառն մսիթարու-
թենէն ալ զրկըւեցաւ։ Վնկէ վերջը
օրերով նորէն կերթար կըքալէր ան զե-
տին քովերը իր կորսընցուցած զաւակը
փնտոելու։ Ըստ անգամ ձկնորսները
վեր վար երթալու ատեն կրտեսնային
խեղճ կինը որ աչւըները արցունքով լե-
ցուած կըպըտըտէր, և սրտերնին շար-
ժելով կըքաջալերէին ու յոյս կուտայ-
ին իրեն։

Ա Երջապէս տեսնելով որ բոլոր իր
ըրած աշխատանքը օղուտ մը չունի,
ան դժբաղդ մայրը ալ չիփընտոեց իր
մէկ հատիկ սիրելի որդւոյն մարմինը :
Իր եղբայրը ան նեղութեան ատենը
ձեռքէ չիթողուց զինքը . շատ անդամ
կերթար կուղար զինքը կըմիթարէր :
Յմէոդորան մինակ մնացած ատենը
սրտին ցաւը աս կերպով միայն քիչ մը
կըփարատէր, և կըսէր, « Խրկանս ատե-
նէ գուրս մեռնիլը իմ զլխուս կայծակ
մը եղաւ . մէկ որդի մը ունէի որ բոլոր
յոյսս անոր վրայ էր, թէ օր մը զիս
պիտի միսիթարէ , ան ալ ասանկ ցա-
ւալի կերպով ձեռքէս ելաւ : Յմէ որ իմ
յոյսս Շատուած , և միսիթարանքս իրեն
սուրբ կամքը շոլլար , ես ինչվան հի-
մա ուրիշ յուսահատութեան մէջ ըն-
կած էի : Բայց իմ տէրս Շատուած
է . մնաք Շատուածոյ հրամանին դէմ
շենք կըրնար կենալ » :

Երբոր իր դրացի կնիկները կուղայ-
ին զինքը տեսնելու ու միսիթարելու,
ինքը յանցանքը իր վրան առնելով կը-

սէր, թէ ինչպէս որ պէտք էր նէ աղեկ
հոգ շխաբրի իմ զաւկիս վրայ, «Դուք
որ զաւկի տէր էք, կըսէր իրենց, ա-
ղէկ աշք ունեցէք վրանին, ու մինակ
մի թողուք, վասն զի շիկարծած ա-
տեննիդ զլուխնին փորձանք մը կու-
պայ» :

Թժողորան որ երկանը մահուանը
վրայ արգէն քիչ մը հիւանդ էր, հիմա
աս երկրորդ ցաւալի դիպուածով բոլո-
րովին հիւանդացաւ :

Վամին անդամ որ երեսը զեղնած
ու տկարացած սուզի զզեստով ժամ
կերթար, զեղի կնիկները կըսէին իրա-
րու, թէ «Վախեղջկինը այսպիսի ցա-
ւով շատ շիզիմանար կըմեռնի . ան-
տարակոյս եղիք որ անիկայ աս ձմեռս
շիհաներ» :

Ծատ անդամ ան զեղին աւագերէցը
զնաց զինքը մխիթարելու : Վս մարզը
թէպէտե խոր ծերութիւն հասեր էր,
բայց բոլոր ժողովուրդը իր զաւկը-
ներուն պէս կըսիրէր.և հօր պէս կըդը-
թար խեղջերուն վրայ, ու աղբատ-

ները ձեռքին եկածին չափ առատողոր-
մութեամբ կը հազար: Օր մը ժամաւն
մէջ տեսաւ որ թագորան երեսին զոյնը
նետած, զլուխը կախած, աղօթազիրքը
ձեռքը, ծունկը չոքած կուլար. սիրտը
շիդիմացաւ, ժամկոչին ձեռքովը իմաց
ըրաւ իրեն՝ որ պատարազը լոմնալէն
վերջը իր խուզը զայ. ելաւ զնաց: Են մի-
ջոցին աւագերէցը աթոռին վրայ նըս-
տեր հարկաւոր բան մը կըդրէր. իր ա-
ռաքինական կերպարանքը ու ձերմակ
մազերը նայողին պատկառանք մը կը-
բերէին և սրբութիւնը յայտնի վրան
կերևնար:

Թագորային ներս մտնելը տեսա-
ծին պէս, մէկէն ուաք ելաւ, հրամցուց
որ նատի, և խնզրեց որ քիչ մը համ-
բերէ ինչվան ձեռքի բանը զրէ լոմըն-
ցընէ: Իրեն զրելու ատենը թագորան
պատին վրայ կախած պատկերք մը տե-
սաւ զեղեցիկուկեզօծ շրջանակի մը մէջ.
ան քաշուածքին քանի որ կընայէր այն-
չափ սիրտը կըլլար, և արդունքները կը-
թափէին: Քահանան երրորդ բանը լր-
ուառն

ՀԱՅ-Արտ. ՀՀ

Ա. ՀԱՅ. Ա. ՄԱԾԻԿՈՆԻ
Ս. ՍԵՍՏԻԿՑԱՆԻ ԱՆՎԱՆ

մընցուց՝ դարձաւ ըստ Յէոդորային.
« Կարծեմ թէ ատ պղտի պատկերքին
կըհաւնիս կոր. ի՞նչպէս, շատ ախորժե-
ցար թէ չէ:

— Հրամեր ես հայր սուրբ, շատ ա-
խորժեցայ, ըստ Յէոդորան. աւելի ա-
նոր համար որ կարծես թէ իմ քաշած
ցաւերուս օրինակն է :

— Ի՞նչ բանի վրայ է, զիտես թէ չէ:

— Ի՞նչ ըսել է. սուրբ Վատուածա-
ծինը խաչին տակը նստած կուլայ կոր
իր մէկ հատիկ զաւակը որ Հրեայք մե-
ռուցին: Վետակը ըսեմ, ես կենացս
մէջ ասանկ աղւոր պատկերք տեսած
չէի:

— Վատ բանը, սիրելի որդեակ, պէտք
է քեզի մեծ մխիթարանք ըլլայ: Եխուսի
մայրը քեզի մեծ օրինակ է, թէ սաս-
տիկ տրտմութեան, և թէ Վատուծոյ կա-
մացը կատարեալ համակերպութեան:
Եայէ ի՞նչպէս աչփոները արցունքով
լեցուած ցաւազին կերպով երկինք կը-
նայի. անով կիմանաս թէ ի՞նչ սոսկակի
տրտմութեան մէջ է սիրտը իր մէկ հա-

տիկ սիրելի որդւոյն կորստեանը վրայ : « Այէ ինչ կերպով ձեռվըները կուրծքին վրայ դրած է . կեցուածքը ինչ սրարկեշտ . իր սուրբ երեսին վրայ ինչ սրանչելի անմեղութիւն ու խոնարհութիւն : Գլխուն վրայի լուսեղէն պսակն ալ իր սիրով ու համբերութեամբ քաշած նեղութիւններուն համարտրուած է իրեն . որ հիմա Քրիստոսի հետ մէկտեղ երկինքը կուրախանայ : Քու հիմակուան վիճակդ, սիրելի զաւակս, շատ նմանութիւն ունի Աստուածածնայքաշած նեղութիւններուն : Դուն ալ հիմա կուլաս կրցաւիս քու երկանըդ և որդւոյդ մահուանը վրայ . դուն ալ ցաւով ու տրտմութեամբ լեցուած կին մըն ես . բայց իրեն համբերութիւնը տեսնելով, ալէտք է մխիթարւիս ու սիրտ առնես : Ուէ որ դուն ալ իրեն ալէս վշտացեր ես, իրեն ալէս ալ բոլոր սրտանց ապաւինէ Աստուծոյ կամացը, իրեն ալէս երկինքնայէ, ու սրտանց պաղատէ իրեն խոնարհ ու ցաւազին սրտով, որ քեզի ուժ տայ իրեն սիրուն

Համար քաշած վիշտերուդ համբերելու : Ըստ անդամ կրզարմանանք մենք ան մարդիկներուն վրայ որ աշխրդիս նեղութիւններուն առանց վրդովելու համբերեցին . բայց աս բանիս էն կատարեալ օրինակը սուրբ Աստուածածինն է՝ որ խաչին տակը սրանչելի համբերութեամբ կեցեր կրտեսնէր իր սիրելի որդին շարագործի պէս մեռնելու դատապարտուած :

«Եղեկ զիտէր թէ իր որդին Աստուած է . զիտէր թէ մարդկանց միայն բարիք ըրեր է , և ան ապերախտները իրենց նախանձէն միայն դատապարտեր էին զինքը . բայց ինքը ամեննեին շիդանդատեցաւ : Յիսուս մեռնելու ատենը իր թշնամեացը ըրածներուն թողութիւն ուզելով հասկրցուց Աստուածածնայ որ ինքն ալ նոյնպէս ընէ : Ուրեմն , որդեակ իմ թէ ողորա , նայէ որ զուն ալ աս Ճամբան բռնես , ու սուրբ հաւատքին սորմբեցուցածին հետեւով սիրադ ամրցուր . հաստատ մարգդ դիր , թէ Աստուած ինչ բան որ

խրկեց քեզի՝ քու աղեկութեանդ հա-
մար խրկեց : Աշխըրքիս վրայ առանց
Կստուծոյ կամացը տերև մըն ալ
չիշարժիր . իր ձեռքն է չարէն բարիք
հանել , ու մեզի վնասակար երեցած
բաները օդասակար ընել : Աւսիրելի, չէ,
շոլայ թէ յուսահատիս ցաւէդ , միշտ
մտածէ քու յաւիտենական վախճանդ:
Ի՞նչ բան է աս ողորմելի աշխըր-
քիս վրայի քիչ մը ատենվան քաշած
նեղութիւննիս ան ուրախութիւննե-
րուն դիմացը , որ ետքը երկինքը պի-
տի վայելենք օր մը : Վարդուս առա-
քինութիւնը նեղութեան մէջ կերենայ
կըսէ սուրբ առաքեալը : Այսէ Կստուա-
ծածնայ վրայ . բոլոր իր կեանքը ցա-
ւով ու նեղութեամբ անցուցեր է : Իր
միածին որդին ծնածին պէս պէտք ե-
ղաւ որ օտար երկիր փախչի՝ Հերով-
դէսին ձեռքէն իր զաւակը խալըսելու
համար : Հրբոր Հրէաստան դարձաւ՝ իր
զաւակը մնացընելու հետ էր ինչվան եր-
սուն տարի : Կայնչափ ատեն քաշուած
կենալէն ետքը՝ մըր փրկիչը քարոզու-

թիւն ընելու եղածին պէս՝ նախանձէն
ու բամբասանքէն զատ ուրիշ փոխա-
րէն չունեցաւ այնշափ բարկպներուն
տեղը, և վերջը վերջը իր սուրբ կեան-
քը խաչին վրայ լըմբնցուց։ Իրաւ է
մեծ ուրախութիւն ունեցաւ սուրբ Աս-
տուածածինը՝ երբոր իր միածինը յա-
րութիւն առած տեսաւ. բայց Յիսուս
շուտով զնաց երկինք, և թողուց մայրը
աշխարքիս վրայ սուրբ Յովհաննէս
աւետարանչին յանձնելով։ Կըտեսնաս
որ Յիսուս ալ չարչարանքով մտաւ ար-
քայութիւն. նոյնպէս Աստուածածինն
ալ անոր հետեւելով, եսքը խմեց ինքն
ալ ան նեղութեան լեզի բաժակը։

«Ասանկ ալ ուրիշ բոլոր սուրբերը
որ արիութեամբ պատերազմեցան, ար-
քայութիւն հասնելու համար նեղու-
թեան ճամբէն զատ ուրիշ ճամբայ
շիդրտան։ Ուստի պէտք է զուն ալ քու
նեղութիւններուդ սիրով համբերես,
որ Աստուծոյ առջե վարձք ունենաս»։

Բարեսպաշտ թէոդորան ամենայն
սիրով ու խոնարհութեամբ մտիկ ըրաւ

իր քահանային խրառը : Աչքը միա-
կերպ ողատկերքին վրայ էր , և կար-
ծես թէ բոլոր լսածները աեսածովը
կըհաստատէր . և քանի որ Աստուա-
ծածնայ քաշածները աւելի մտածեց
նէ՝իր սրտին ցաւերն ալ այնչափ հան-
դարտեցան :

« Հրամեր ես հայր սուրբ , ըստ,
հիմա կիմանամ թէ ալէտքը չէ այսչափ
ցաւիմ . աս կերպով ես իմ ցաւերս
փոխանակ սղակսեցընելու կաւելցընեմ
փուճ տեղը : Ասկէ վերջը ես զիս Աս-
տուծոյ կամացը կըցանձնեմ , ինչպէս որ
սուրբ Աստուածածին ըրաւ : Իմ սրտիս
միսիթարանկը աղօթքը սիստի ըլլայ . վասն
զի կիմանամ թէ Աստուած միայն կըր-
նայ ինձի ուժ տալ ամմէն նեղութեան
սիրով համբերելու : Ասկէ վերջը ամ-
մէն օրբոլոր սրտանց սիստի ըսեմ . Քրիս-
տոսի հետ մշյտեղ ան խօսքը որ ըստ
իր երկնաւոր Հօրը ձիթենեաց լեռը,
« Չէ թէ իմ կամքս ըլլայ , հապա քու
կամքդ » :

— Ծառ ուրախ եմ , սիրելի թէու-

դորա , քու առաջադրութեանդ վրայ ,
ըստ աւագերէցը . առ տար աս պզափ
պատկերքը , տանդ մէջ տեղ մը կախէ :
Քանի որ վրան նայիս , միտքդ դայ
առ առաջադրութիւնը որ հիմա ըրիր :
Ես պատկերքս քեզի թէ յիշելիք և թէ
Խրատ ըլլայ : Մարդս իր յոյսը միայն
Եստուծոյ վրայ պիտի դնէ , չէ նէ՝
մարդիկ այնչափ կարողութիւն չունին
որ մեր մեծամեծցաւերը անցընեն . միայն
երկինքը կըրնան անոնք մասցըիլ » :

Ես հոգեշահ խօսակցութիւնը մեծ
միիթարանք եղաւ խեղճ որբեարիին
ցաւած սրտին . ուրախութեամբ տունը
դարձաւ , և համբերութեամբ սկսաւ
քաշել իր նեղութիւնները : Բայց քա-
նի որ կըրեսնար ան ծառը՝ որուն
տակը իր մէկ հատիկ սիրելի Աթոնը
վերջի անդամը քնացեր էր , բոլոր մար-
մինը փուշ փուշ կըրլար ցաւէն : Են
առենը բան մը մտածեց որ իր սըր-
տին քիչ մը միիթարանք ըլլայ : Ես
տուածածնայ պատկերքը առաւ կա-
խեց կաղամախին վրայ , որ ան ծառը

տեսնելու ատենը շատ շիտրտմի՛ռ և իւ-
րիշ մայրերը, կրտք ինքնիրեն, իրենց
մեռած զաւկըներուն վրայ զերեպ-
մանի քարեր կը ձգեն. ես իմ Աթոնիս
զերեպմանը աս ծառս պիտի սեղեմ
եղեր. Աստուածածնայ պատկերքը ին-
ծի սորվեցընէ, թէ Աստուծոյ հա-
մար ինչպէս սիրով քաշելու է: Ինչպէս
որ ինքը մինակ կը բռնայ հասկընալ իմ
ցաւերուս մեծութիւնը, ասանկ ալ
ինքը միայն զիս կը բռնայ միսիթարել ։

Քանի մը օրէն ետքը նորէն տես-
նըւեցաւ առաքինի աւագերէցին հետ,
ու զուրցեց պատկերքին բանը. ան ալ
իրեն բանեցուցած խելքը զովեց: Ան
միջոցը աւագերէցը դիմացի կիրակին
տալու քարոզը սերտելու հետ ըլլա-
լով, կարդամ ըստ քեզի աւետարա-
նին ան խօսքերը որ կիրակի օրը պի-
տի մեկնեմ.

« Յիսուս տեսնելով ժողովրդեան
բազմութիւնը, եւաւ լեռը, ու երրոր
նստաւ մօտեցան քովը իր աշկերտ-
ները. ան ատեն ինքն ալ սկսաւ խրա-
տել զիրենք ու ըսել. »

« Երանի՛ հողւով աղքատներուն, վասն զի արքայութիւնը իրենցն է :

« Երանի՛ հեղերուն, վասն զի աշխարհը անոնք կըժառանդեն :

« Երանի՛ անոնց որ սուզի մէջ են, վասն զի անոնք պիտի միախթարւին :

« Երանի՛ անոնց որ անօթի ու ծարաւի են արդարութեան համար, վասն զի անոնք պիտի կըշտանան :

« Երանի՛ ողորմածներուն, վասն զի անոնք ողորմութիւն պիտի դանեն :

« Երանի՛ անոնց որ սրտերնին մաքուր է, վասն զի անոնք զԱստուած պիտի տեսնեն :

« Երանի՛ խաղաղաբարներուն, վասն զի անոնք Աստուծոյ որդիք պիտի ըստին :

« Երանի՛ անոնց որ արդարութեան համար հալածանք կըքաշեն, վասն զի արքայութիւնը անոնցն է :

« Երանի՛ ձեզի, երբոր նախատեն ու հալածեն զձեզ, ու ամմէն չարիք փուճ տեղը խօսին ձեր մրայ իմ անուանս համար. ցնծացէք ու ուրախ կեցէք, վասն զի վարձքերնիդ շատ է երկինքը»:

« Ե սեցիր Քրիստոսի ըսած խօսքերը .
քրիստոնէինն նշանը համբերելն է . ամ-
մէն օր մէյմէկ առիթ ունինք բան մը
քաշելու , թէ որ ուզենանք վարձք վաս-
տըկիլ : Ուստի սրտերնիս աշխըրքէ
հեռացընելու համար , սիրով համբե-
րենք մեր ունեցած նեղութիւններուն» :

« Հնորհակալ եղաւ Յմէոդորան քա-
հանայինն զուրցածներուն , ու դարձաւ
առն :

« Անկէ վերջը Յմէոդորան քանի որ
կաղամախի ծառին վրայի պատկերքին
կընայէր , սիրաը մխիթարութեամբ կը-
լեցւէր : Կատ անդամ կերթարաղօթքը
ան պատկերքին դիմացը կընէր . և ան
ծառը իրեն ժամի պէս տեղ մը եղաւ ,
որ նեղութիւն մը իմանալուն պէս հոն
կըվագէր մխիթարւելու համար : Բո-
լոր սրտանց ինքզինքը Կստուծոյ կա-
մացը յանձնեց , որ իր որդին այսպի-
սի յանկարծական ու ցաւալի կերպով
առաւ ձեռքէն : Կուտ շուտ խոստ-
վանիլն ու հաղորդւիլը իր սրտին խո-
ցերուն մէյմէկ զօրաւոր դեղեր եղան :

Օր օրվան վրայ անանկ աւելցաւ՝ իր
հոգեոր զանձը որ մարմնաւոր բարիք-
ներէն զրկըւիլը աչքին դիմացը բան
չէր երևնար։ Իր նեղութեան ատեն-
ները շատ անզամ կըսէր ինքնիրեն.
«Ո՛չ թէ որչափ երջանիկ է մարդ, երբ-
որ բոլոր սրտով Սստուծոյ կապահի-
նի։ Երբոր մէկ հոգի մը կըցածին չափ
կըսիրէ զանիկայ՝ որ միայն արժանի
է մեր սիրուն, ինչ զարշելի բան կերե-
նան անոր աչքին առջելը աշխըրքիս
ուրիշ բաները»։



ԳԼՈՒԽ Բ

Առառած իր ծառաները ձեռքէ
չեթողուր:

Այս ատենն որ թմէողորային աչքէն
արցունքը չէր պակսէր իր զաւկին կոր-
սըւելուն վրայ , Ոթոնը ողջ առողջ և
ամմին յաջողութեամբ հարիւրաւոր
մղոն տեղ քալելով հասեր էր ինչվան
Վեննա Աեմցեստանի մայրաքաղաքը ,
և իջեր էր փառաւոր պանդոկ մը որ
կարծես թէ թաղաւորի սլալատ էր: Հոն
իր պատրոտած խեղճ լաթերուն տեղը
ազնիւ զգեստներ հաղած՝ հարուստ
մարդու զաւկի մը պէս , ազնուական
տղու կրթութիւն առնելու ետեւէ էր:
Եւ աս փոփոխութիւնը եղաւ աս կեր-
պով:

Ոթոն քիչ մը ատեն կաղամախիւ
ծառին տակը քնանալէն ետքը արթըն-

ցաւ , առաւ իր կողովը , և մօրս արդելք
շրլամբ բաելով , ելաւ զնաց անտառը կա-
ղամախի ծառին պտուղը ժողվելուն ինչ
մը բան ժողվելէն ետքը կողովը լե-
ցընել ուղելով երբոր ասդին անդին
կըսպատրուէր , առանց խմանալու ճամ-
բան կորսընցուց . ուստի փոխանակ ետ
դառնալու , սկսաւ աւելի առաջ եր-
թալ : Խել մը ատեն ասանկ քալելէն
վերջը՝ հասաւ Դանուր զետին եղերըը
որ անտառին մէկալ ծայրն էր : Տեսաւ
որ խել մը մարդիկ կեցեր կըսպասեն
նաւակի մը որ ճամբորդները անդին
սկիտի անցընէր : Ասոնց մէջ տղաք ալ
կային , որոնք խաղալով աւաղին մէջ դոյն-
դ զոյն քարեր կըփնտուէին , ու դանալ-
նուն պէս կըտանէին ուրախութեամբ
իրենց ծնողացը կըցընէին : Ոմոն աս
պղտի տղաքը տեսնելուն պէս զարմա-
ցաւ մնաց . անոնք զի՞նքը իրենց քովը
կանչեցին , վրան թափեցան ու սկսան
ասդիէն անդիէն բաներ հարցընել , ու
նայիլ թէ ինչ կայ կողովին մէջը :
Ոմոն թող արւաւ որ նային : Անոնց

մէջէն Արքիամ՝ անունով աղջիկ մը՝
Ոթոնին տարեկից՝ մէկէն վազեց մօրը,
«Կայէ մայրիկ, ըստ, նայէ ինչ աղւոր
սլառւղներ կան ատ աղուն ձեռքը. կար-
ծեմ թէ շաղանակ է»:

— «Ե, ըստ Ոթոն, ասիկայ շաղա-
նակ չէ, կաղամախի ծառին խողակին
է. բայց աս ալ կըքնայ ուտիլ. կու-
ղէք ուտել:

— Հա, հա, ըսին ամմէնքը մէկ բե-
րան, տուր մեզի ^ո:

Ոթոնն ալ առատութեամբ բաժնեց
ամմէնուն: «Եքը կարծէք թէ ինքը ա-
նանկ բան մը ունենայ որ ուրիշները
փափաքին անոր. ինչ և իցէ, ասոր ա-
նոր ապում կողովը սլարալըւեցաւ. և
Ոթոն կուրախանար որ կտոր մը վայ-
րի սլաղով կրցաւ այնչափ տղաք ուրա-
խացընել. մէկ կողմանէ ալ չէք կշտա-
նար մէկուն մէկալին հաղուստը դի-
տելէն: Անոնք ալ շուտով հետը բա-
րեկամացան, ու տղան կողովը սլա-
րագ ետ չիդարձընելու համար, լե-

ցուցին մէջը խնձոր, տանձ, ընկուղ ու
սալոր:

Աթոն ինչվան ան օրը ձեհորսի նա-
ւակներէն զատ ուրիշ նաւակ տեսած
չէր. անոր համար ան ճամբորդնե-
րուն նաւը իրեն մեծ բան երեցաւ.
ու սկսաւ հետաքրքրութեամբ նայիլ:
Տեսաւ որ աս շարժուն տունը իրեն
մօրը տնակէն շատ մեծ էր: Տղաքը ձեռ-
քէն բոնեցին տարին զինքը նաւը:
Վարիամ իրեն ծնողացը վարձած խու-
ցը տարաւ Աթոնը. «Ա՛չ, բայ Աթոն
զարմանալով մը, ես կարծեի թէ աւագ-
երէցին խուցէն ետքը աշխարքիս վր-
րայ էն փառաւոր խուցը մեր տունն է.
Հիմա կիմանամ որ խարւեր եմ եղեր.
ով զիտէ, զեռ ինչ բաներ կայ որ ես
ամենելին տեսած չեմ»:

Վարիամ իր բարեկամին զարման-
քը աւելի շարժելու մորով, հանեց մէ-
կիկ մէկիկ ցըցուց իր տեսակ տեսակ
խաղալիքները, որ ծնողքը իրենց քա-
լած երկիրներէն զներ էին: Աթոնին

բերանը ալ խօսք չիմնաց զուրցելու ,
վասն զի տեսածները բոլոր նոր էին
իրեն համար . աս պատճառաւ նայելու
հետ ըլլալով մոռցաւ նաւէն դուրս ել-
լելու որ տուն դառնայ : Ան միջոցին որ
ինքը խաղալիքները նայելու հետ էր ,
նաւապետը նշան տրւաւ որ նաւը
ձամբայ ելլայ . ամմէնքը մոտան նաւն
ու սկսան երթալ :

Առջի բերանը օտար տղուն հոն զըտ-
փիլը ամեննեին մէկուն աչքին չիղար-
կաւ . վասն զի ձամբորդները կարծեցին
թէ աս աղան իրենցմէ մէկունն է . այս-
պէս մէկմէկու կարծելով ձայն չիհա-
նեցին : Երբոր նաւը խել մը տեղ ա-
ռաջ դնաց , Աթոն իրիկւան դէմ սկսաւ
լալ ու աղաչել նաւապարներուն , որ
զինքը ցամաքը հանեն ու երթայ զըտ-
նայ իր մայրը :

Աս բանէս մեծ շփոթութիւն ընկաւ
ձամբորդներուն մէջ : Վնիկ մարդիկը
սկսան խղճալ ու ցաւիլ տղուն ու իրեն
մօրը վրայ . տղաքը իրենց բարեկա-
մին դիսուածով հետերնին մնալը տես-
ութիւն

նելով սկսան ծիծաղիլ ուրախանալ .
նաւալարները որ աղուն լալուն ամեւ
նեխն մտիկ չեխն ընէր, զլուխնին տաք-
ցած սկսան սաստել իրեն ըսելով . թէ
որ ձայնդ վար շիքաշես՝ հիմա դքեղ
ջուրը կընետենք, որ երթաս ձկներուն
կերակուր ըլլաս : Խոռովութիւնը շի-
դագրեցաւ ինչվան որ նաւապեար ե-
կաւ՝ բռնեց տղուն ձեռքէն մէկդի
տարաւ, ու ծանրութեամբ մը սկսաւ
խօսիլ հեար ու ըսել . և Գուն ո՞ր
քաղքէն կամ դեղէն ես . ըսէ ինծի
տեսնամ”» :

Տղան դողլը ըղալով պատասխան ար-
ւաւ, թէ « Ես ոչ քաղաքացի եմ, և
ոչ դեղացի :

— Մէկ տեղ մը կըքնակէիր թէ չէ :

— Հրամեր ես. բայց մեր տունը ան-
տառին քովի էր, դեղին մօտիկ :

— Կ՞նչ է աս դեղին անունը :

— Գեղին անունը չեմ դիտեր: Խմ
մայրս անոր անուն մը չէր իտար:

— Գտնէ աս ըսէ ինծի. քու ծնո-
ղացդ անունը ի՞նչ է :

— Դարձաւ ըստ լալով Ո՛թոն, «Պարոն, ես հայր շունիմ». մէկ քանի ամիս
կայ՝ իմ հայրս մեռած է, որ զիս խիստ
կըսիրէր. մօրս անունը թէ ողորա է,
որ կաղամախի ծառին քովը կըբնակի:

— Իր մականունը ի՞նչ է:

— Մականուն շունի. վասն զի մակ-
անուն տալու սովորութիւն չիկայ մեր
տեղը. մայրս ինձի կըսէր թէ մակա-
նուն տալը մարդիկ մէկզմէկ ծաղը ընե-
լու համար զտեր են»:

«Եւաւազեար տղուն աս զուրցածնե-
րէն բան մը չիհասկընալով, ի՞նչ ընե-
լիքը չէր զիտէր: Ակսաւ նեղանալու
ուպքը զետինը զարնելով ըսել. « Աւ-
կից ալ եկաւ մտաւ աս տղան իմ նաւս»:

Ան միջոցին նաւը զետինը ընթացքովը
կըսկի պէս առաջ կերթար. նաւազե-
տին ալ տարակուսանքը քանի կեր-
թար կաւելնար. կըդառնար կըսէր քո-
վիններուն. « Հիտակը, շատ կըսիա-
փաքիմ որ սա տղան հասցընեմ իր
խեղճ որբեարի մօրը ձեռքը: Բայց
որովհետեւ անտառներէն ուրիշ բան

շիկայ , ցամաքին մօտենալս անօդուա
է ու :

Վ երջապէս արել մանելու վրայ
էր , մէյմբն ալ հեռուէն տեսնըւեցաւ
դեղի զանդակատան մը ծայրը :

* Եւաւապետը կուզէր կեցընել նաւը ,
ցամաքը ելլել , երթալ զեղին մեծերուն
հետ խօսիլու տղան իրենց յանձնել որ
մօրը ձեռքը հասցընեն :

Վարիամին հայրը սկարոն Վ ալ ըս
ւած՝ հարուստ վաճառական մըն էր .
Հետը շատ մնտուկներով ստակ ու դա-
նազան սուղբաներ ունէր : Վ ասն զի ան
տունները Գերմանիան սկատերազմ
ներու պատճառաւ տակն ու վրայ էր ,
և թշնամին ան տեղւանքը մօտեցած
էր . ասոր համար թէ սկարոն Վ ալը
և թէ մէկալ ճամբորդները Գանուք
դետին վրայէն կրփախչէին հեռուտեղ-
ւանք կերթային որ իրենք զիրենք խա-
լըսեն :

Աս սկարոնը նաւապետին մօտեցաւ ,
« Ես ալ կրփափափիմ որ ժամ' մը ա-
ռաջ աս տղան իր մօրը ձեռքը հասնի ,

ըսաւ. բայց կարծեմ թէ հիմա ասանկ
բան մոտածելու ատեն չէ. թողոր շատ
դժար է առ զեղին մէջ անանկ մարդ
մը զանել որ տղան անփորձ մօրը
ձեռքը հասցընէ : Ափանս, որ շատ
հեռացանք տղուն մօրը բնակած տեղ
ւանքէն. վասն զի աս զեղի մարդիկը
ան դեղին մարդկանցը հետ երթեւ
կութիւն ալ չունին : Աս ալ զի-
տես որ թշնամիին խելքը միաքը ժամ
մը առաջ Դանուքին ճամբաները զո-
ցել է : Կտոր մը ուշանալով կը ընայ
բրալ որ թշնամիներուն ձեռքը իյնանք:
Ինձի կերևնայ որ չէ թէ միայն չիկե-
նանք, հապա նաև ամենայն կերպով
ջանանք ժամ մը առաջ տեղերնիս
համենելու : Հիմա որ հավը յաջող է,
զիշերն ալ լուսընկայ է, ոկտը է
զիշերով ալ ճամբայ ընենք :

* Ասւավարները ոսք եղան ըսին, թէ
զիշերը ճամբայ ընելու սովորութիւն
չունինք : Բայց երբոր սրարոն վ ալք
աղեկ բարի ձեռք խոստացաւ իրենց,
յանձն առինու սկսան լուսընկային լու-
սովը առաջ երթալ:

Առաւոտը զեղ մը հասան. նաւա-
պետը ելաւ գուրս, դնաց մէկուն մէ-
կալին աղաչեց որ Ոմոնը առնեն ու
մօրը խրկեն. շատ աշխատեցաւ համա-
դելու թէ անով մէկ մեծ բարեգործու-
թիւն մը ըրած կրլան. բայց անոնք
ամմէնքն ալ բախն, թէ ասանկ վտան-
դաւոր ատեն չիձանցած տղայ մը չենք
առներ. թող որ չորս դին պատերազմ
կայ, մենք տղան ընտո՞ր տեղը հասցը-
նենք. հապա թէ տղան ինչվան ետքը
քովերնիս մնալու բլայ նէ, ինչ ընենք.
ուր թողաւնք, որ մերքովք ատանկ խեղ-
ձեր չեն պակսիր, մանաւանդ պա-
տերազմին պատճառաւը, որ բոլոր մեր
ձեռքը կընային:

Կաւապետին ճարը հատած, դար-
ձաւ եկաւ նաւը, ու ելան ճամբայ. բայց
յոյսը չիկտրեց: Վէկ քանի ժամէն ու-
րիշ զեղ մը հասան դեախն մէկալ կող-
մը, ու գարձուցին նաւը դէալ 'ի հոն
նորէն ցամաքը ելլելու: Վէկ մըն ալ յան-
կարծ ձայն մը լսեցաւ, ամմէնուն սիր-
ոք գող ելաւ. պարոն վալը (Վալ թընդ-

անօթի ձայն է» ըսելուն չիմնաց, եւ
աև էն իրեք չորս մըն ալ լրտեցաւ. «Հո-
ղիդ սիրես՝ նաւապետ, սկսաւ կանչել
պարոն Ա ալը, կենալու առեն չէ,
չէ նէ ամմէնքս կըկորսը ինք»:

Բայց աս խօսքերով նաւապետին
սիրով չէր հանգչէր: Ա ախնալով թէ
աղան իր վրայ կըմնայ, և Հաղա ի՞նչ
կուղէքորընեմ աս թշուառական տղան,
պառաց պարոնին երեսն ՚ի վեր. հա-
րաւստ մարդ մը չեմ որ քովս առնեմ.
արդէն ես իմ զաւկըներս հաղիւ կըր-
նամ՝ կոր նայիլ, առ ալ վրաս մընայ
նէ ի՞նչ պիտի ընեմ: Ինչ որ կուղէ ըլ-
լայ, տեղ մը զանելուս պէս կըթողում:
Ասկէ վերջը մէյմ ալ նաւս մարդ չեմ
առներ՝ ինչվան չիքննեմ չիմանամ ով
բլար, որ մէյմըն ալ զլխուս ասանկ
փորձանք չիգայ»:

Աս մարդուն ըրած աղաղակն ու
զուրյած խօսքերը լսելով պարոն Ա ա-
լին խաթունը դուրս ելաւ, մօտիկ-
ցաւ նաւապետին ու ըսաւ. «Բաւական
է պարոն, աս խօսակցութիւնը դադ-

թեցընելու համար՝ ես ու էրիկս մեր
վրայ կառնենք աս անմեղ տղուն հո-
դը։ Արովչետե իմ աղջիկս պատճառ
եղաւ իրեն նաւ մանալուն, ես կը հո-
գամ զինքը իմ զաւկիս ողէս։

— Հա մայրիկ, ըստ Վարիամը
աղէկ կընես որ կառնես . վասն զի
Աթոնը անանկ անուշ, անանկ աղէկ
տղայ է, որ իմ պղտի եղբայրս կըրնայ
րխալ³³։

— Ենանկ է, քու եղբայրդ սիստի ըլ-
լայ, ըստ մայրը . ես վրան հոդ կը-
տանիմ։ Վստուած բարեգործութիւնը
առանց վարձքի չիթողուր³⁴։

Աս խաթունին ըրած վեհանձնու-
թեամբը ամմեն խօսակցութիւն դադ-
րեցաւ : « Կաւապետը ուրախանալով որ
վրայէն թօթվեց խալըսեցաւ ան հոդէն,
շնորհակալ եղաւ, նաւուն քիթը դար-
ձուց զետին մէջտեղը . և բոլոր ճամ-
բորդները դովեցին պարօն վ ալը այս-
սիսի բարեգործութեանը համար։ Վ-
սանկով քանի մը օրէն ետքը անփորձ
հասան վ եննաւ։ »

ԳԼՈՒԽ Գ

Ազեկ կենցաղտվարութիւն :

Պարոն Ա ալը երբոր իր բաները ապա-
հովցուց, միտքը դրաւ որ Վ Եննանը ս-
տիւտստի հոն փառաւոր տուն մը զնեց:
Ենկեց ետքը սկսաւ վաճառականու-
թեան հետ ըրալ, և երթալով հարրս-
տութիւնը աւելցաւ: Իր աղջկանը Ար-
քիամին վարպետներ բոնեց՝ ուսմանք
սորվեցընելու. Ովմոն ալ կերթար մտիկ
կընէր: Ծակէտ ինքը դեռ մասնաւոր
կրթութիւն մը չէր առած, բայց յար-
մարութիւն ունենալը շուտ իմացւե-
ցաւ. քիչ ատենւան մէջ անանկ առաջ
դնաց, որ ամմէնքն ալ զարմացան:
Տարիքին հետ մէկտեղ իր բարի բարի
կատարելութիւններն ալ դուրս ելան:
Խոնարհ, հեղ, շարժմունքը խօսւածքը
սղարկեցաւ, ջերմեռանդ, և բոլորովին

իր բարերարներուն հնազանդ : Պարսն Վալն ու իր կնիկը զաւկըներնուն պէս կըսիրէին զինքը, և չէին դադրէր զԱստուած օրհնելէն որ ասանկ խելացի ու առաքինի տղու մը իրենց ձեռքովը ուղեց բարիք ընել : Ոթոն ալ իր կողմանէ չէր զիտէր թէ ինչպէս շնորհակալ ըլլայ անոնց, որչափ որ անոնց դութն ու սէրը կրտեսնէր իր վրայ, այնչափ աւելի կրճանչնար անոնց բարերարութեան յարդը և իր երախտագիտութեան պարագը : Են բարեպաշտութեան ու առաքինութեան հունտերը որ աստուածաէր թէողորսն ցաներ էր սիրաը, մէկուն տեղը սկսան հարիւր բերել, ու օր օրւան վրայ աւելի սիրելի եղաւ :

Արովհետեւ ինքը վաճառականութեան սէր ու յարմարութիւն կրցրցընէր, պարսն Վալը իրեն տեսրակ բոնել սորմեցուց : Ոթոն քիչ ատենի մէջ սկսաւ տանը բաներն ալ հոգալ, և քսան տարեկան չեղած անանկ ծառայութիւններ սկսաւ ընել, որ էն փորձ

մարդիկն ալ գժուարութեամբ կը բնային ընել։ Իր խոհեմութիւնն ու խելքը հազար բանի մէջ յայտնի երեցաւ . ուստի պարսն Ալ ալին ալ վաճառականութիւնը օրէ օր մեծնալով, շատ բան Ոթոնին վրայ կը թողուր :

Ոթոնին բոլոր զործքերուն հողին բարեպաշտութիւնն էր . առաւօտ չէ եղած, որ առանց ջերմեռանդ սրտով աղօթք մը ընելու խուցէն դուրս ելէր։ Երբոր զործքերը թող տային նէ՝ կերթար պատարագ կը լսէր. աղքատներուն առատ ողորմութիւն կուտար . ստէպ ստէպ կը խոստովանէր՝ սրբութիւն կառնէր. և բոլոր ջանքով կը զգուշանար ան ընկերութիւններէն որ իրեն բարեպաշտութեանը մնաս մը կը բնային բերել։ Թատրոնները՝ տեսարանները՝ իր աշքին առջեր տղոց դէշութիւն ու մեղք սորվեցը ընկելու դպրատուններ էին։ Դատարկութենէ կը փախչէր, ու զործքերը անանկ շուտով ու կարդով կանոնով կը կատարէր, որ ամենն աեսնող կը զարմանար, ու չետք սիրով կը կապւէր :

Աս բաներս տեսնելով պարոն Վա
լը իր ընկերոջը խորհրդով Ոթո-
նին աղեկութեանը ու հաւատարմու-
թեանը փոխարէն մը ընելու համար՝
որոշեցին Ոթոնին հետ Մարիամը
կարգելու՝ որ զիառւթեան ու առաքի-
նութեան կողմանէ Ոթոնէն վար չէր
մնար։ Օր մը պարոն Վալը խմացուց
իր միտքը Ոթոնին, ըսելով թէ քու ը-
րած ծառայութիւններուդ փոխարէն
մը կուղեմ ընել։

Աս խօսքիս վրայ շատ զարմացաւ
խեղճաղան ու չէր զիաէր թէ ինչ ըսէ.
«Հրամանքդ ինձի փոխարէն կուղես
ընել, ըստու իրեն. ես հրամանքիդ պի-
տի զուրցէի, թէ ուրիշ ինչ բան ալ
կըրնամ ընել որ իմ վրաս ցըցուցած
զթութեանդ հատուցմունք մը ըրած
ըլլամ։ Թէ որ հրամանքդ շըլլայիր, հի-
մա ես ինչ վիճակի մէջ էի։ Դուն զիս
հօր պէս նայեցար. ես թէ որ բոլոր
կեանքիս մէջ աշխատելու ըլլամ, փոխա-
րէնը չեմ կըրնար ընել. հիմա ինչպէս
կըրնամքեզի փեսայ ալ ըլլալ։

— Խնծի ոչքու պարտքդ զիանալս
պէտք է, ոչ ինչ մարդու զաւակ ըլլալդ.
բաւական է որ խիստ աղեկ ճանչցեր
եմ քու խելացի ու խոհեմ մարդ ըլ-
լալդ, ու ամմէն բանէն աւելի ճշմարիտ
քրիստոնեայ ըլլալդ^{31:} :

Ո՞ւկ քանի օրէն ետքը հարսնիքը
եղաւ։ Եւ աս փոփոխութեամբս Ոման
ամենեին իր պարտքէն շխպակսեցաւ.
միշտ նոյն մնաց, և ամմէնուն բարի օրի-
նակ եղաւ իր բարեպաշտութեամբը։
Բոլոր քաղաքը կըճանճնար իր նասած
տունը, որ աղքատներուն ու խեղճե-
րուն ապաստանարան եղած էր. աղքատ
չէր եղած որ իրեն իյնայ ու ձեռքը
պարագ ետ դառնայ։ Ասոր համար
Աստուած ալ զինքը օրհնեց, ու ամմէն
բաները յաջող զացին։

Քիչ մը ատենէն ետքը կայսրը տես-
նելով պարոն Վ ալին պատերազմի ա-
տեն ըրած օղուաները, աղնուականու-
թեան պատիւ տըւաւ թէ իրեն և թէ իր
փեսային։ և որոշեց որ անկէ վերջը ա-
նուննին Վ ալհէմ ըսւի։ Բայց Ոմո-

Նին բարեբարները շատ շիկցան վայելել ան պատիւը, վասն զի քանի մը տարիէն վերջը մեռան:

Ասանկով Ոթոն անբաւ հարստութեան ժառանդ ըլլալով մեծցաւ. ուստի վաճառականութիւնն ալ թողուց, Պատիէրա զնաց որ հոն երկիրներ զնէ: Ան միջոցին հոն տեղւանքի երկիրները շատ աժան էին՝ պատերազմներուն պատճառաւը. ուստի ուղածը ընարելով՝ Կայնքիրք ըսւած երկիրը զնեց: Ասիկայ բերդ մը ունէր՝ փառաւոր պարտէզի մը մէջ շինած. պարտէզին ծայրն ալ կենդանիներ պահէլու աեղւանք, բայց բոլորն ալ նորոգելու կարօտ:

Ոթոն մէկէն ձեռք զարկաւ նորոգեց ամմէն տեղը, ներսն ալ զարդարեց ու գարձաւ Վեննա, առաւ իր ընկերը և աղաքը, ու եկաւ բնակեցաւ՝ Կայնքիրք:

Հոն ալ մէկէն իրբարեզործութեան անունը ելաւ: Ար կողմը աչքդ դարձրնէիր՝ աւրած երած շէնքեր կըտես-

նեիր . աեղ կար որ ամբողջ զեղեր
էրած էին , և խեղճ զեղացիքը ան
աւերակներուն տակը կը բնակէին : Եւ
ւելի ցաւալին ան էր որ խեղճ մարդիկը
սլէտք եղած հունաերը՝ դործիքները
չունէին , որ վարուցան ընելով ապրին :

Ես խեղճութիւններուն վրայ Ոթու
նին ու իր ընկերոջը սիրար կըկտրատէր :
Օր մը երբորքալելու ելեր էին , տեսան
մէկ հայր մը ու մայր մը իրենց եօթը
զաւակը զլուխնին ժողված նստեր խա-
շած խոտ կուտեն : Վարիամին սիրար
չիդիմացաւ , աչլըները լեցւած ըստ
Ոթոնին խեղճերուն քիչ մը ողորմու-
թիւն տալ . ան ալ մէկէն հանեց
քսակը , մէկ քանի ոսկի նետեց զրկեր-
նին :

Տուն որ եկան , Ոթոն խօսք բա-
ցաւ Վարիամին հետ ան տեսած խեղ-
ճութիւններուն վրայ . « Ես կարծեմ
թէ , ըստ , անանկ քիչ մը ողորմութիւն
տալով բան չըլլար , հասպա անանկ ճար
մը ընելու է որ բոլոր խեղճութիւնները
արմատէն վերցընենք : Ինձի կերենայ

թէ մեր ունեցած երկիրներուն մէջի
եղած անտառները ջարդել տանք ու
ան փայտերով ըսենք տուներնին նո-
րողեն , ու ետքը մշյմէկ քիչ ստակ
տանք իրենց հարկաւոր բաներ զնե-
լու : Ես հեռու տեղերէ ցորեն բերել
կուտամ, և առանց ըստըկի կըրաժնեմ
իրենց որ ցանեն . ինչ կըսես . կարծեմ
թէ աս կերպով հաստատուն բարիք
մը կընենք իրենց » :

Վարիամ դովեց էրկանը խորհուր-
դը . « Ես ալ իմ կողմանէս սկարագ ա-
տեններս լաթ կըրկարեմ իրենց ըստւ.
մանաւանդ ան աղոց որ մերկ կամ
սկատըոտած լաթերով կըստըտին :

— Շատ աղէկ կընես » ըստւ Ա-
թոն . ես քանի որ կըմտածեմ Աստու-
ծոյ նախախնամութիւնը , խելքս չի-
համնիր : Ես որ ատենով աղքատ ողոր-
մելի աղայ մըն էի , ու կերթայի ան-
տառները խոզակ կըժողվէի մօրս զիւ-
րութիւն մը ընելու համար , հիմա ա-
սանկ հարուստ ու այսչափ ընդարձակ
երկիրներու տէր ըլլամ , որ իմ տեսած

բալած անտառու ասոր մէկ կէսին
ալ չեր համնէր : Աստուած ինծի այն-
շափ բարիք ըրաւ , որ խեղճ՝ մարդ-
կանց բարիք ընելու շոյլամնէ՝ աշխըր-
քիս վրայ ինծմէ ապերախտ անդպամ
մարդ շիկըթնար ըլլալ : Քանի որ իմ
հացէս աղքատներուն բաժին հանեմ,
խեղճներուն արցունքը սրբեմ , ու ապ-
րուստ մը դանել տամաս գեղիս խեղճ
դեղացիներուն , ես ինծի երանի կու-
տամ : Աղքատաց բարիք ընելը՝ ամե-
նևին ուրիշ մէկ զուարձութեան մը
հետ շեմ փոխեր » :

Ոթոն ետքը հրամեց որ իր գեղին
մէջ զըտած դեղացիներուն զլխաւոր-
ները քովը զան . երբոր ամմէնքը ժող-
վեցան՝ զնաց ինքն ալ մէջերնին նըս-
տաւ ու յայսնեց իր միաքը . որով աշ-
խարհք իրենցը եղաւ : Եւ ինչպէս որ
խօսք դրեր էին՝ երկրորդ օրը մէկտեղ
զային անտառները՝ զատեցին ինչ ծառ
որ պիտի կարէին : Դարձան ամմէնքը շի-
նեցին աներնին , արտերնին հերկեցին
ցանեցին , և հինդ տարիէն անսանկ շեն-

ցաւ զարդարւեցաւ զեղը՝ որ առջինէն
տւելի ծաղկած տեղ մը եղաւ :

Ո՞վ կը ընայ պատմել Աթոնին ուրա-
խութիւնը՝ որ կը ըցաւ իրեն սլես խեղ-
ձերուն բարերարութիւն ընել։ Ըստ
անդամ՝ երբոր անէն կելար, զեղացիք
պլուխը կը թափէին ձեռքը պազնելու,
և իրենց երախտադիտութիւնը ցուցը-
նելու։ Եմմէն ծառայութեանը սիրով
կը վազէին, ամմէն կերպով իրեն ըրած
բարիքներուն փոխարէն մը ընել կը ցա-
նային :

Բայց Աթոն, որ անկէց ետքը պա-
րոն Վալհէյմ կը աւել, ուղեց ուրիշ
բարիք մըն ալ ընել. դպրոց մը շինել
տրւաւ զեղի տղոցը համար, և երե-
ւելի վարպետներ բռնեց։ Երբեմն եր-
բեմն ինքըն ալ կերթար, կը գովէր՝
կը քաջալերէր զանոնք որ աւելի յառա-
ջացեր էին, և զիրենք յորդորելու հա-
մար պարզեներ ալ կուտար։ Իր բա-
րեղործութիւններովը զարդարւեցաւ
նաև զեղին ժամը ոսկիէ արծթէ ըն-
ծաներով։

Ես կերպով ան կողմերը տեղ չիմը-
նաց որ աս առարինի մարդուն աղէ-
կութիւններուն մէկ նշանը չիտեսնըւի,
և չիմացւի՝ թէ ասանկ կըլայ հարրս-
տութիւն բանեցընելը:



ԳԼՈԽԸ Դ.

Աստուծոյ Համբաները միշտ
սքանչելի են :

Են միջոցին որ Ոթոն իր բարի վար-
քովը և աչքաբացութեամբը օրէ օր
իր հայրապետին աչքը կը մանար, իր խեղճ
մայրը կեանփը աղքատութեամբ կան-
ցընէր. բայց միշտ ջերմեռանդ ու Շա-
տուծոյ կամացը հնազանդ : Են աղ-
քատ տնակէն չելաւ, ուոկան շինելը
ձեռքէ չիթողուց, ինչվան որ սպառե-
րազմը հասաւ Դանուբ գետին քովերը
Տեսնելով թէ իր տնակը վտանդի մէջ
է, առաւ դործիքները դնաց իր ձըկ-
նորս եղբօրքքով: Բայց հոն ալ շատ չի-
կրցաւ կենալ. վասն զի թշնամիները
անօթի զազանի պէս յարձըկեցան
դեղին վրայ, ու ամմէն բան կողոպ-
տելէն վերջը՝ կրակ տըւին մոխիր դար-

ձուցին . ասանկ ըրին քովի դեղերն ալ :
Յմէոդորան ելաւ զնաց երեսուն մղոն
հեռու լեռներուն մէջ տեղ մը իր քըռ-
ջը տունը : Քոյքը շատ սիրով ընդու-
նեցաւ զինքը . Յմէոդորան ալ սկսաւ
կրթել անոր զաւկըները : Դակ եղբայ-
րը ուրիշ ձկնորսի մը քով մտաւ :

Յմէոդորան ու իր քոյքը զլուխ զլսի
տրւած՝ համբերութեամբ կրծանային
իրենց քաշած նեղութիւնները իրարու
անուշցընել : Տարիներ անցնելէն ետքը
երրոր պատերազմը զաղրեցաւ , կա-
մաց կամաց ամմէն բան տեղը սկսաւ
դալ . Յմէոդորան օր մը թուղթ տու-
եղբօրմէն , որ կըզրէր՝ թէ ընկերս մե-
ռաւ , և ես բարեսպաշտ իշխաններէ օդ-
նութիւն գտնալով սկսայ առջի տունս
նորէն շինել . աղէկ կընես թէ որ ել-
լես քովս զաս , որ քու բանդ ալ հոգամ :

Յմէոդորան մնաս բարով ըստաւ քրո-
ջը , դարձաւ եղբօրը քով : Տունը առ-
ջի տեղը շինեցաւ , պարտէզը մաք-
րուեցաւ , և երկու տարիէն ետքը
խեղճ ձկնորսը իր հանդիսալը դանալով

միաբը դրաւ որ ալ հոն ապահով իր
օրերը լմբնցընէ :

Գաարնան ատենը օր մը թակողորան
իրիկւան ժամէն ելլելէն վերջը , օդը
գեղեցիկ ըլլալուն ուզեց քիչ մը ժուռ
դալ . ուստի զլուխը քաշեց գնաց դէպ
՚ի ան անտառը՝ ուր էր իր անակը . որ-
շափ որ առաջ կերթար , այնչափ զար-
մանքը կաւելնար : Ամմէն բան փոխ-
ւած էր . ան սկզանի ճամբան որ իր տու-
նը կը հանէր՝ բոլորովին կորսրւեր էր .
անտառին երեսը փուշ ու տատասկ լեց-
ւեր էր . ծառերը թուփերը խոշորցած՝
արգելք կընէին համարձակ քալելու .
խեղճ կինը սասափի նեղութեամբ հա-
զիւ կտոր մը առաջ դնաց : Շատ փըն-
արուեց իր անակը . բայց և ոչ մէկ նշան
մը կըրցաւ դանել : Արտին կսկիծը խօս-
քով շխպատմըւիր : « Խ՞նչպէս ամմէն
բան աւրըւեր է , կըսէր ինքնիրեն աչ-
ւըները լեցուած . պատերազմը իմ խեղճ
տնակս ալ աւրե՞ր է ուրեմն : Եայիմ
զոնէ կըրնամ դանել ան ծառը , որուն
տակը ես ատենով այնչափ միսիթարու-

թիւններ ունեցեր եմ՝ վրան կախած
Աստուածածնայ պատկերքիս առջելը
աղօթք ընելով։ Ո՞ւր էր թէ կարենայի
դանել ան պատկերքը, որ վախէս փախ-
չելու ատենս մոռցայ հետո առնելու։
շատ գէշ բան ըրի այնպիսի դանձը կոր-
սրնցընելովս . արդեօք ինչ եղած է ։
Աս ըսելով սկսաւ վնասոել որատ-
կերքին ծառը :

Նըրոր ինքը ծառերուն ճիւղերը
մէկդի ընելու բաժնելու կաշխատէր՝ որ
կարենայ ճամբայ բանալ, ու ան մեծ
կաղամախին ծառը դանալ, տեսաւ որ
ծերուկ մը ձուկ բռնելու համար որդ
կրինտոէր։ «Պարապ տեղը ատենդ
կրկորսընցնես սիրելի» ան քու տանդ
քովի եղած ծառը դանելու համար,
ըսաւ թէոդորային. վասն զի անիկայ
շատանց կացինին բերանը դացած պի-
տի ըլլայ։ Գիտեմ որ դուն ալ մեզի
պէս կրզարմանաս այսչափ փոփոխու-
թիւններուն վրայ, որ մենք ալ մը
դեղին վրայ եղած տեսանք պատե-
րազմէն վերջը։ Անոնք որ մենք տղայ

դիտէինք՝ հիմա մարդ եղեր են . ու
մենք ծերացանք ինկանք՝ որ ան ատե-
նը նոր մարդ եղեր էինք : Ասանկ ալ
աշխըրքիս վրայ ամմէն բան փոխւելու
հետ է , ասանկ ալ ծառերուն հիները
կիյնան , որ պղտիկներուն տեղ ըլլայ ,
անոնք ալ իրենցմէ պղտիկներուն ձամ-
բայ կուտան : Ասով Աստուած խրատ
կուտայ մեզի որ աշխըրքիս հետ սրտեր-
նիս չիկապենք . մեր հայրենիքը եր-
կինքն է որ ոչ կրիփոխւի և ոչ կաւրըւի .
ջանանք որ բարի գործքերով ան տեղը
հասնինք , ուր որ Աստուած պիտի ըլ-
լայ մեր վարձքը յաւիտեան » :

Օձողորա էրած սրտով մէյմբն-
ալ աչլըները չորս դին գարձուց նայե-
ցաւ , ու գարձաւ տուն :

Ան ամառը խիստ աղէկ անցաւ .
կարծես թէ Աստուած դթալով ժողո-
վըրդեան քաշած նեղութեանը վրայ ,
ան տարւան առատութեամբը առջի
վնասներուն տեղը լեցուց :

Պարոն Վալէկյմին տունը Օձողո-
րային բնակած գեղէն մէկ քանի մղոն

հեռու ըլլալով, ան զեղն ալիր ձեռ-
քին տակին էր։ Ա ախնալով որ չըլլայ
թէ խեղճ զեղացիք ձմեռը փայտին
սղութեանը պատճառաւ նեղութիւն
քաշեն, ուղեց իր անտառներուն մէջի
հին ծառերը ջարդել աղքաններուն
բաժնել. և ինքը անձամբ գնաց որ աս
զործողութեանս վրայ կենայ։

Կանչել տըւաւ բոլոր զեղացիքը,
մէկիկ մէկիկ հարցուց, կարօտութիւն-
նին իմացաւ, ու մարդ գլուխ մէյմէկ
երկերկու ծառ տըւաւ։ Լըրբոր սկսաւ
ամմէն մարդ իրեն ընկած ծառը ջար-
դել, մէյմըն ալ մէկ աղքատ կին մը մօ-
տեցաւ պարոնինքուիք, որ աւելի սրտին
ցաւէն՝ քան թէ ծերութենէն պառ-
ւած կերևնար . աս կինը թէ ողո-
րան էր։ Խոնարհութեամբ պարոնին
բարե մը տալէն ետքը, յայտնեց իրեն
թէ « Ես շատոնցւընէ որբեարի մնա-
ցած կին մըն եմ, ու պատերազմի տ-
աենէն ՚ի վեր ունեցածս չունեցածս
կորսընցուցած ըլլալով, հիմա եղուօրս
տունը կընստիմ։ բայց եղուայբս հի-

ւանդ ըլլալուն՝ ինքը չիկրցաւ զալ որ
հրամանոցդ իրեն՝ տըւած փայտը առ-
նէ, ուստի կըխնդրեմ որ իր փայտը
տաս ինծի»:

Ոթո՞ն աս կնկանը պարկեշտութեա-
նը ու պարզմտութեանը վրայ ափշե-
ցաւ. և ան միջոցին որ ինքը դարձեր
չորս դին կընայէր թէ որ ծառը տայ
թէոդորային, անիկայ աղէկ մը աչ-
քին ծայրով սկսաւ նայիլ դիտել այն
շատի բարեգործութեան համար անու-
նը ելած պարոնին կերպարանքը։ Ե-
նոր առողջ, գեղեցիկ, ու զուարժ
դէմքը, փառաւոր հագուստը, ձեռքի
ունեցած աղամանդէ մատնին, թէո-
դորային շատ զարմանք բերին։

Ոթո՞ն նշան տըւաւ փայտ կտրող-
ներուն որ ան որբեարիին համար, իր
քովի եղած աղւոր կաղամախի ծա-
ռը կտրեն։

«Խնչուէս, պարոն, դարձաւ ըստ
անսնցմէ մէկը. աս խեղճ կնկան հա-
մար աս գեղեցիկ ծառը կուզես կըտ-
րել. անոր փայտը մինակ հրամանոցդ

տանը կրվայլէ. ուրիշ փայտ շատ, ա-
նոնք տալու է ասանկներուն»:

Պարսն Ոթոնը աղէկ մը չեխեց
մարդուն, և ծանր կերպով մը ըստւ.
«Տէրը ես չեմ մի, իմ բանս ինչպէս
ուզեմ անանկ կրգործածեմ. չէ նէ
միտրդ զրեր ես թէ մեզի պէտք չեղած
բաները աղքատներուն պիտի տանք:
Մենք մեր եղարցը ամմեն բանեն
լաւ բաժին պիտի հանենք. իմ հրա-
մանս է. հիմա աչքիս առջեր առ ծա-
ռը պիտի կտրէր ջարդէր, ու մէկէն շալ-
կէր տանիք առ որբեարիին տունը,
ինչ կեցեր էր, շուտ ըրէքը»:

Խեղճ որբեարին չէր զիտէր թէ
ինչպէս շնորհակալ ըլլայ պարոնին. և
ցած ձայնով մը ըստւ, «Իմ որդիս ալ
ըլլար՝ կարծեմ թէ ասկէց աւելի առա-
տածեռնութիւն չէր կրրնար ընել. Աս-
տուած օրհնէ զինքը»:

Ոթոն որբեարիին շնորհակալու-
թիւններէն խալըսելու համար՝ դնաց
ուրիշներուն բանը հոգալու:

Փայտ կտրողները սկսան զարնել

կացինը ծառին, որ խոշոր ըլպալուն համար շատ դժւար կրկրաբերւէր. վերջապէս ցընցըւելով ինկաւ վար, կեղեն ալ ճղբըւեցաւ, մշշէն բան մը դուրս ցաթեց :

« Վայ աս ինչ բան պիտի ըլլայ» կանչեցին մարդիկը, ու կացինները թռղուցին վրան թափեցան:

« Տեսէք ինչ սիրուն, ինչ դեղեցիկ պատկերք է » ըսին, ու սկսան մէկը մէկալը նայիլ : « Կայէ նայէ, ըսաւ մէկը, ցաւաղին Աստուածածինն է խաչին տակը նստած : — Բայց ինչ սիրունքաշւածք է » ըսաւ մէկալը : « Դրաւ որ վարպետ մարդու բան է » ըսաւ ուրիշ մը :

« Հասկա շրջանակը ինչ սիրուն է . ես մէկ օրւան առնելիքս կուտայի աս պատկերքիս համար » կրսէք ուրիշ մը :

— Բայց ինչողէս աս պատկերքը ծառին մշջ մտեր է :

— Ո՞ղիտէ քանի հարիւր տարի է որ մշջն է » ըսաւ առջինը :

— Կըսիսալիս բարեկամ, ատիկայ

անկարելի է . ինչու որ դեռ քաշւածքը
նոր է . ես անոր վրայ ալ կը զարմանամ
թէ աս թաց տեղը ինչպէս առանց աւ-
րըւելու մնացեր է : Ինձի կերևնայ որ
աս պատկերքը պատերազմին ատեն-
ները որ այնչափ մարդիկ լեռները
փախեր էին՝ մէկը աս ծառիս վրայ կտ-
խեր է : Ինչ և իցէ , աս պատկերքը շատ
սիրուն բան է » :

Աս Փայտ կարողներուն վիճաբա-
նութիւնը պարոնին ականջը հասաւ ,
մօտիկցաւ քովերնին նայելու թէ ինչ
կայ :

Փայտ կարողները մէկը երան դար-
ձան ըսին իրեն . « Տես պարոն , մէկ
զեղեցիկ պզտի պատկերք մը գտանք » :

Առաւ Ոթոն պատկերը սկսաւ ա-
ղէկ մը նայիլ . « Դրաւ որ շատ զեղեցիկ
է ըսաւ . շատ վարպետ քաշւածք . աս
ինչ անուշ կերպով ձգւած է Աս-
տուածածնայ տրամութիւնը . ան վեր
վերցուցած աչըներուն դիրքը ինչ
բնական է . հապա ան կապուտ զյես-
տին ծալքը ինչպէս ալ դուրս ցաթ-

կած է : Ո՞վ զիտէ ,որ բարեպաշտ մար .
զը կախեր է առենով հոս , որ երբեմ
երբեմն կուզայ եղեր մտածական ը .
նելու աս առանձին տեղը , կամ Աս .
տուածածնայ ուսքը ինկած իր թշուա .
ոութիւնները կուզայ եղեր . որ եսքը
կեղեր մեծնալով մէջը ծածկըւեր է ,
ինչպէս շատ անդամ կրլայ : Իսպց
նայինք տակը զիր մը կայ զրած » , ըստ
ու դարձուց պատկերքը որ կարդայ :

Հազիւ թէ մէկերկու բառ կարդաց ,
երեսին գոյնը նետեց , ձեռւըները ըս .
կրսան գողդըղալ , ծնկւըները չիրոնել
սկէտք եղաւ որ մէկդի քաշւի նստի .
զտակն ալ վար քաշեց որ խոռվիլը
չիմացւի :

« Տէր Աստուած , աս ինչ բան է որ
կարդացի » ըստ ինքիրեն :

Վէյ մըն ալ կարդաց զրուածքը , որ
կրսէր . « Համի տեսան 1562 , Հոկ -
տեմբերի 10 . իմին մէկ հատիկ վեց
ստարեկան սիրելի որդիս Առմեն Ա .
« Թոնը վերջի անդամ աս կաղամախի
օծառին տակը պատկած տեսայ : Աւը որ

«Ե՛ Աստուած հետը ըլլայ, կա: Մ դառ
«Հայ զայ իր սղաւոր մայրը միսիթաբէ:»

ԹԵՌԴԱՐԱՆ ՍՈՄՄԵՐ »:

ԱԼ ՈՒՅԱՆ շիկրնալով բո՞նել իր
սրտին ցաւը՝ սկսաւ ըսել «Անտարա-
կոյս աս պատկերքը իմ խեղչ մայրս
կախեր է հոս որ իմ կորսրւելուս վր-
բայ միսիթարւի. անունը, օրը, տա-
րին յայտնի կրցուցընեն իրեն ըլլալը:
Արդեօք հիմայ բնչ եղած է: Ի հարկէ
մեռած պիտի ըլլայ. վասն զի որչափ
ետևէ եղայ դանելու, ամենեխին տե-
ղեկութիւն մը շիկրցայ առնել վրան.
Աստուած ողորմի հոգուն»:

Խակ թէոգորան փայտերը առնելէն
ետքը երբոր ուրիշ դրացի դեղացի կըն-
կան մը հետ տուն դառնալու վրայ
էր, լսեց պատկերքին բանը. քիշ մը
մօտիկցաւ, տեսաւ որ պարոնը ձեռքը
բռներ կընացի, շուտով մը ճանչցաւ:
Ան ատեն սիրտը շիղիմանալով քա-

զարավարութիւն շինայեցաւ , աչըն
ները լեցւած մէկդի ըրաւ ժողովուր
դը՝ մօտիկցաւ պարոնին քով . « Ա՛յ
տէր իմ , ըսաւ , առ պզտի սրատկերքին
տէրը ես եմ . կաղաչեմ , շնորհք ընես
ինձի տաս : Ատիկայ մեր աւագերէցը
արւաւ ինձի , որ իմ որդւոյս կորսըւե
լունցաւը անով փարատի : Իմ անունն
է ատոր վրայի դրուածքը . և կրաւիմ
թէոդորա Առմմէր . բոլոր իմ զրացի .
ներս ինձի մկայ թէ զուրցածներուս
մէջ ստութիւն չիկայ : Կուզեսնէ՝ բեր
նուց ալ զուրցեմինչ որ ատոր վրայ
զրեցքահանան ինձի տրւած ատենը » :

Եսքը մէկէն պարոն Ոթոնին ոտ
քը ինկաւ ըսելով . « Ա՛յ , աս ի՞նչ
մեծ ուրախութիւն է ինձի . քանիք
վեց տարիէն եսքը նորէն արժանի ե
ղայ տեսնելու ան տեղը , ան կաղամախին
ծառը որն որ հրամանքդ ինձի տրւիր ,
և իմ խեղճ Ոթոնս տակը վերջի ան
դամը քնացաւ : Բայց տեղի ուրախ
կրլայի թէ որ իրեն վրայ լուր մը առ
նէի : Ա՛յ իմին խեղճ Ոթոնս . ա՛յ ի-

մին սիրուն զաւակս . ալ յոյս չիկայ
ինծի գքեղ տեսնելու աս աշխարհիս
վրայ : Աս ծառը քանի որ կրտեսնեմ,
կարծեմ թէ քու գերեզմանդ է . ասոր
տակը այսչափ ատեն ես պքեղ մեռած
սեպելով այնչափ արցունք թափեր եմ :
Ա՛հ , հիմա բոլոր սրտիս ցաւերը նո-
րոգւեցան . ա՛հ , միայն ասով զիս եր-
ջանիկ կըսեալեմ , թէ նորէն տեսայ աս
տեղս՝ գերեզման չիմուած , ուր որ դուն
անշուշտ ինձմէ առաջ մաեր ես . . .) :

Աւ չիկրցաւ լալէն խօսքը առաջ տա-
նիլ : Արդէն պատկերքին էտեփ գրր-
ւածքէն Ոթոնին սիրտը ելեր էր . երր-
որ մօրը աս կերպը ու խեղճ թափելը
տեսաւ նէ՝ ալ չիզիմացաւ : Կուզէր
մէկէն մօրը դիրկը իյնալ սլըլուիլ , ը-
սել , թէ ես եմ ան քու կորսընցուցած
տղադ որ մեռած կարծեր ես . բայց
վախցաւ թէ յանկարծ անանկ անկար-
ծելի ուրախութիւնը իրեն մահ կըրնայ
քերել : Ուսակի խոհեմութիւն բանե-
ցընելով բոնեց ձեռքէն , վեր վերցուց
դինքը , նստեցուց քովը նոյն ծառին

կոճին վրայ ու ըստւ. « Ախրադ ուրախ
բռնէ , դեռ որդիդ ողջ է , ես կըճանչ
նամ զինքը . խօսք ալ կուտամ քեզի
որ քու ձեռքդ հասցընեմ» :

Աս խօսքերովս թէոդորան կարծես
թէ խորունկ քունէ մը արթընցաւ . աշ
ւըները մէյմը գէալ 'ի երկինքը կըդար
ձընէր Աստուծոյ շնորհակալ ըլլալվ
որ իր որդին դեռ կենդանի պահեր է .
մէյմըն ալ պարոնին կընայէր թէ ար
դեօք իրաւ է անանկ մեծ աւետիսն որ
իրեն տրւաւ :

Կամաց կամաց երեսը զոյն եկաւ .
իր որդին շուտով տեսնելուն անուշ
յոյսը՝ սիրտը հանդարտեցուց . աչքին
արցունքները սրբեց , սկսաւ ծիծաղ .
երես մէկուն մէկալին նայիլ , որ կար
ծես թէ կեցեր իրեն ուրախութեանը
կուղէին մասնակից ըլլալ :

Աթոն տեսնելով որ բաւական պատ
րաստեցաւ , ալ չիկրցաւ ինքզինքը
բռնել . դարձաւ ըստւ թէոդորային .
« Ով սիրելի մայր իմ , ես եմ քու որ
դիդ . քսանը վեց տարիէն 'ի վեր կոր .

սրնցուցած տղադ ես եմ. ես եմ քու
Ոթոնդ, զրկէ զիս : — Դու, իմ
որդիս Ոթոն . . . ըստ Թէոդորան
ու մարեցաւ ընկաւ զիրկը :

Իոլոր կեցողներուն սիրտը ելաւ,
սկսան լալ, ու ջանացին Թէոդորային
խելքը զլուխը բերել : Որդին ամմէն
ջանփ ըրաւ որ մայրը արթըննայ. իրեն
ալ ուրախութենէն լեզուն կապւեցաւ,
չեր զիտէր թէ ինչ ըսէ :



ԳԼՈՒԽ Ե

Փոթորիկէն վերջը հանդարտութիւն
կըլլայ, նեղութենէն վերջն ալ
մսիթարութիւն :

Երբոր թակողորային խելքը զլուխը
եկաւ, ըստ իրեն Աթոնը. «Կըտես-
նաս մայր իմ սիրելի, որ Աստուած
քու ինձի համար ըրած աղօթքդ լսեր
է. վասն զի զիս ամենեին երեսէ չի-
ձգեց : Ինչպէս ինքը սուրբ Աս-
տուածածինը՝ իրեն որդւոյն յարու-
թեամբը մսիթարեց, ասանկ ալ այս-
օր զքեղ մսիթարեց՝ զիս նորէն քեզի
տալով : Աս ան ծառն է, որուն տակը
մենք մէկմէկէ բաժնըւեցանք, ու նորէն
աս ծառիս տակը հիմա մէկզմէկ զը-
տանք : Աստուած ասանկ կամեցեր է
եղեր մեր օդտին համար . մեզի ուրիշ
բան շիմնար, բայց եթէ մէկտեղ Աս-

տուծոյ ողորմութեանը փառք տանիք ,
որ զմեզ ասանկ խելքէ մաքէ չանցած
կերպով մխիթարեց : Գիտեմ որ քու
սիրտդ շատ արորեցաւ իմ կորսրւե-
լուս վրայ . քու օրերդ ցաւով ու արրա-
մութեամբ անցուցիր . բայց ինչ ընենք,
եղաւ ըլլալիքը . փոթորիկէն վերջը
հանդարառութիւն կըլլայ , նեղութե-
նէն վերջն ալ մխիթարութիւն :

— Աղէկ կըսես որդեակ , ըսաւ մայ-
րը . ու իր Ոթոնին վրան նայելէն չէր
կշտանար . իրաւ է , մեծ նեղութիւն
էր որ Աստուած տըւաւ ինծի , բայց
առ աւելի մեծ մխիթարութիւն է :
Երբոր զքեզ տեսայ , ես քաշածներս
բոլոր մոռցայ . երանի ինծի որ քեզ
իմ զիրկս կըսեմնամ կոր : Ովզ զի-
տէ . իմ քովս մեացած ըլլայիր նէ՝
կարելի է թէ ինչվան հիմա ողջ մը-
նացած ալ չէիր : Աստուած անոր հա-
մար զքեզ քովէս հեռացուց որ ինծ-
մէ հեռու ըլլաս . հոն կըթըւեցար
մեծցար առաքինութեամբ ու բարե-
պաշտութեամբ , ու հիմա զարձար քու

Հայրենիքդ , զիս զտար , որ ծերութեանս ատենը իմ՝ մխիթարանքս ըլլաս , ինչպէս որ արդէն բոլոր զեղացոց երջանկութեանը պատճառ եղեր ես»։ Ասոնք խօսելով չէր կշտանար լալէն ու զինքը պատնելէն։

Ասկերպով ուրախութեամբ անցած ժամանակը խիստ կարծ երեցաւ փայտ կոտրողները և բոլոր հոն զտւողները հասկրցան թէ աս կարդէ գուրս բան մըն է , և մէջերնին կրխօսէին թէ հոս տեղս Աստուծոյ յայտնի հրաշքը կայ։

Արեւ մտաւ , մութը կոխեց , պարսն Ոթոնը իմացուց մօրը՝ թէ պէտք է տուն դառնանք։ Ապրապրեց իր զեղապետին որ երթայ թձէողորային եղրօրը հասկրցընէ , թէ աս իրիկուն չիդար , ու վաղը առաւօտ իր Ոթոնին հետ մէյտեղ կուզան։ Թձէողորան աղաչեց ան ատենը իր դրացի կրնկանը՝ որ ան իրիկունը ինքը կենայ հիւանդին քովը , խոստանալով թէ երկրորդ օրը աշխատանքին փոխարէնը կընէ։ Պարսն Ոթոնը մէկէն հանեց

քսակը՝ ոսկի մը տըւաւ անոր, ու նորէն ապրսալրեց իր մօրը բսածը :

Ամմէնկը քաշւեցան տեղերնին, Ու թոն ալ մօրը հետ ելան մեծ ճամբուն վրայ, ուր որ փառաւոր կառք մը կեցած իրենց կըսալասէր, մտան մէջը :

Իսյց Յմէոդորան բոլոր ան ճամբուն մէջ ուրախութենէն ապշած էր. կըսալնիմ կըսէր տղուն՝ ասանկ հինումին հազուսաներովս խաթունիդ առջին ելլելու : Ու թոն սիրտ տըւաւ իրեն, ու կառքէն վար իշնելու ատեննին ձեռքէն բռնեց տարաւ ներս՝ իր ընկերոջը առջելը հանեց :

Մարիամոր աղէկ զիտէր հազուստէն շիշափել մարդը, մեծ սիրով և ուրախութեամբ ընդունեցաւ իր կեսուրը, վազեց պաղտըւեցաւ հետը, և սկսաւ ամմէն կերպով յայտնել իր սրբախն ուրախութիւնը՝ իր էրկանը մայրը տեսնելուն համար : Խսկ Յմէոդորան կուլար միայն :

Վասնկ քաղցը ուրախութեամբ քիչ մը ատեն անցնելէն ետքը, առաւ Մարիամը զիմէոդորան տարաւ սրահին

քովի մէկալ սենեակը . « Հրամէ եկուր
ըսաւ , որ տեսնաս իմ մանտրափիկ զան
ձերս » : Յժէողորան կարծեց թէ դէղ
գէղ ոսկի , արծաթ , աղամանդներ ,
մարզրիտներ պիտի տեսնէ : Վէյմըն
ալ տեսաւ որ սենեկին մէկ անկիւնը
փառաւոր նստարանի մը վրայ եր .
կու հատ սիրուն տղաք նստեր կըխա
զան՝ Անտօնիկը ու Վարդուհին , դայ
եակին ալ իրենց քովը :

« Ահա ասոնք են , ըսաւ Վարիամ
Յժէողորային , ասոնք են իմ մանտրք-
թիկ զանձերս . կըսուսամ որ ատե-
նով ասոնք ալ իրենց հօրը նման կըւ-
լան , ու մեղ կուրախացընեն » :

Ետքը դարձաւ ըսաւ տղոցը . « Ե-
կէք տղաքս , եկէք ձեր մեծ մօրք ձեռ-
քը պաղէք , որ մենք մեռած կարծէ-
ինք , ու Ած պարդեեց մեղի » : Անոնք
ալ մէկէն ցաթկրանը եկան զիրկը
ընկան : Յժէողորան վրանին գուր-
զուրալով զմայլելով առաւ սիրեց զի-
րենք . վրայ եկաւ Աթոն , մօրն ալ սիր-
ուր նորէն ելած , ըսաւ անոր .

« Եւու երեկ էք որ սաստիկ տըրա-

մութեան մէջ թաղւած էի . ու հիմա անանկ ուրախութիւն մը ունիմոր չեմ կրրնար պատմել , չեմ կրրնար հասկրցընել . կարծեմ կոր թէ տարիներ անցեր են առաւօտանց՝ ի վեր՝ քանի որ եղօրս տնէն ելեր եմ : Այնպէս զարմացեր եմ աս բաներուս վրայ՝ որ լալէն , ու Աստուծոյ դատաստանին վրայ զմայլելէն՝ ի զատ ընելիքս չեմ զիտեր : Տէր Աստուած իմ, թէ որ աս աշխըրքիս վրայ այսպիսի կերպով զմեղ կրմիսիթարես նէ , հապա ի՞նչ պիտի ըլլայ երբոր օր մը արժանի ըլլանք արքայութեան մէջ զքեղ վայելելու : Ո՞չ , արժանի ըրէ զմեղ ամմէնքս ալ ան օրւան՝ որ մէկտեղ քու ոտքդ ընկած՝ զքեղ փառաւորենք յաւիտեան :

— Աստուած ընդունելի ընէ զուրցածներդ , ըստ Աթոն . ես իմ կողմանէս աս օրւան դիպուածին մէջ յայտնի կրտեսնամ Աստուծոյ անբաւ զթութիւնը : Աստուած թեթև հիւանդութիւն մը խրկեց եղօրդ վրայ , որ պէտք ըլլայ հրամանքիդ անտառը գալու : Օյս ոթոն

շարժեց որ երթամ դէպ 'ի ան ծառը՝
ուր որ ես վերջի անդամը քուն եղայ,
ու զուն մէյմըն ալ զիս չխտեսար : Ան
ծառը ես առանց դիտնալու և առանց
ուրիշներուն խօսրին մտիկ ընելու ու
բոշեցի որ քեզի համար կարեն, ու վը-
րայէն գտանք աս պղտի պատկերքը¹⁾
ըստ, ու հանեց Ութոն ծոցէն պատ-
կերքը՝ցըցուց Արքամին. ասանկ ինքն
ալ կարձ կերպով մը ան դիպուածին
պատմութիւնը հասկըցաւ . ուրախու-
թեամբ համբուրեց պատկերը ու փառք
տրւաւ Աստուծոյ, որ այնպիսի զար-
մանալի կերպով իր ամենակարողու-
թիւնը ցըցուց :

Ան ատենը խուցին գուռը բացւե-
ցաւ, ու մաքուր հաղւած ծառայ մը
ներս մտաւ, ըստ՝թէ կերակուրը պատ-
րաստ է : Ելան իրեքը մէկտեղ փա-
ռաւոր զարդարուն սենեակներէ անց-
նելով զնացին սեղանատունը, ու նըս-
տան սեղան : Ան ատենը տեսնելու էր
խեղճ թէոդորային զարմանքը . վա-
սըն զի ինչվան ան ատենը սրտին ու-

բախութենէն ուրիշքաներուն ուշ չեր
զրած : Աեղանը մէկմէկէ զեղեցիկ՝ մէկ-
մէկէ ազնիւ սպառւդներով ու կերակուր-
ներով զարդարած էր : Վրձըթէ ա-
մանները հայլիի պէս կըփալփրլէին .
փառաւոր կանչեղ մը սեղանին վրայ
կախւած՝ արեգական պէս լոյս կու-
տար . Ճարալիկ ծառաները իրենց տի-
րոջը էտին կեցած , նշան մը առած-
նուն պէս կամքը կըկատարէին : Վսոնք
ամմէնն ալ թէոդորային համար նոր
բաներ էին , որուն կերակուրը ամմէն
իրիկուն՝ պաղկաթ ու զետնիխնձոր էր :
Կերակուրէն վերջը մէկ ժամի չափ ալ
խօսակցութեան կեցան սեղանատու-
նը . ան միջոցին տղաքն ալ եկան . ետ-
քը թէոդորան տարին իր պառկելու
սենեակը՝ որ մէկալ տեղերուն պէս
սիրուն զարդարած էր :

Հետեւալ օրը պարոն Ոթոնը ա-
ռաւ հետը իր մայրը , մտաւ կառք ,
ելաւ զնաց իր քեռին տեսնելու :
Կը ձկնորսը թէոդորային դրացի-
էն ամմէն բան խմացեր էր . աս աւե-

տիսը արդէն կէս մը առողջացուցեր
էր զինքը . իսկ երբոր Ոթոնն ու
մայրը տեսաւ՝ բոլորովին ըոլնացաւ ,
ու քաղցր արցունքով գարձաւ ըստ
Յակոբ նահապետին պէս . « Աւ հի-
մա հանդիստ սրառվ կրմեռնիմ , որով
հետեւ նորէն արժանի եղայ տեսնելու
աս սիրելի տղան՝ որ մեր այնչափ հոգ
ընելէն ետքը հիմա զանըւեցաւ . մենք
կարծէինք թէ Դանուր զետին մէջ
խրդգրւեր է , կամ վայրի զազանները
զինքը պատրուտեր են . ահա հիմա զըտ-
նըւեցաւ , մեզ ուրախացուց » :

Թէ ոգորան եղորը քովէն շիրած-
նըւեցաւ , ինչվան որ անիկայ ըսկսաւ
իր բանին զործքին հետ ըլլալ :

Էս դիպուածը չորս դին տարած-
ւեցաւ , ու ամմէնքը երանի կուտային
թէ մօրը և թէ որդւոյն՝ որ այսպիսի
կերպով մէկոմէկ զտան :

ԳԼՈՒԽ 9.

Պարոն Ոթոնին առաստաձեռ
նութիւնը :

Ոթոն ու Վարիամ չէ թէ միայն
շիխրակնեցան անանկ աղքատ աղզա-
կաններ ունենալնուն Համար, Հապա
ջանացին ալ ամմէն կերպով ցուցընել
անոնց վրայ իրենց գութը թձեղորան
առին քովերնին, ու վրայէն աչքեր-
նին սպակաս չէր : Ուրիշ բաներէն 'ի-
զատ, մէկ աղախին մըն ալ դրին որ
ծառայէ իրեն, այսչափ ալ ստակ կա-
պեցին որ ուզածին պէս զործածէ :
Ամմէն օր Ոթոնին հետ մէկտեղ սե-
ղան կընատէր. ասանկ ուրախութեամբ
ինչվան խոր ծերութիւն հասաւ ա-
ռանց մումառուքի : « Խնչպէս անրաւ
է կըսէր՝ Աստուծոյ բարեղթութիւ-
նը, քանի որ երիտասարդ էի ու իս

աշխատանքովս կրրնայի ապրուսաս
դանել , նեղութիւն տրւաւ ինծի , որ
պէս զի հիմա որ ծերացեր եմու բան
չեմ կրրնար ընել նէ՝ ամմէն բարիք
պարզել ինծի : Յէոր Ոթոնս քովս
մնացած ըլլար , ով զիաէ ինչ կրլար
ինծի ալ իրեն ալ՝ ան պատերազմին
առենները : Են բանն որ ես մեծ խեղ
Ճութեան տեղ կրգնէի , տես թէ ի՞նչ
մեծ օգուտներ բերաւ . ասանկ ահա
Աստուած շարէն բարիք կրհանէ ,
Մենք կոյր ենք . ինչ որ առջևնիս կր-
տեսնենք՝ անոր վրայ դատաստան կր-
նենք . ետեւէն ինչ որ պիտի զայ՝ ան
շենք մտածեր , ու կրսկրսինք տրամիլ
հոդ ընել ան բաներուն վրայ՝ որ
պէտք էր թողուլ որ Աստուած ինքը
հոգայ ^{ու} :

Պարոն Ոթոնը մօրը ամմէն պէտք
եղած բաները առատութեամբ հոգա-
լէն եսպը , ետեւէ եղաւ ծեր քեռիին
բաներն ալ կարդի գնելու . առատ
թոշակ մը կապեց անոր , որ առանց
ուրիշի կարօտելու հանգստութեամբ

անցընէ օրերը : Առյնալէս հոգաց նաև
իր մօրքուրները , և զամմէնիքը երջան-
կացուց :

Ետքը Ոթոնը վարակետ պատկեր-
հանի մը ձեռքով նորողել տրւաւ
Ըստուածածնայ պատկերքը , շրջանա-
կին ալ նորէն ոսկի զարնել տրւաւ , ու
կախեց իր պատկելու խուցը անկողինին
վրայ , որ քանի որ տեսնայ՝ յիշէ Ըս-
տուծոյ իրեն վրայ ցըցուցած նախա-
խնամութիւնը : Երբոր տղաքը քիչ մը
մեծցան , պատմեց անոնց իր պղտիկու-
թիւնը , իր կորսրւիլը , իր ճամբորդու-
թիւնը դէպ 'ի Վեննա , իր հայրենիքը
դառնալը , և մանաւանդ իր մայրը դըտ-
նելը անտառին մէջ . միտքը ան էր որ
սրտերնուն մէջ տպաւորւի խոնարհու-
թիւնն ու բարեպաշտութիւնը : Տղա-
քը շատ օգուտ քաղեցին իրենց հօրը
պատմութենէն . խնդրեցին ալ որ մէկ
օր մը երթան տեսնեն անտառը ու ան-
ծառին տեղը . հայրերնին ալ խնդիրք-
նին կատարեց : Երբոր տղաքը դար-
մացած աս ան ծաղիկները կընայէին

որ իրենց պարտէղին մէջ չիկար, զիսպւածով զտան պօտիկ աղբիւր մը՝ որ հօրերնուն բնակած տնակէն շատ հեռու չէր . « Աս աղբիւրիկը , ըստ Ոթոն , որչափ անզամ դացեր եկեր է իմ մայրս ջուր բերելու համար . ես ալ շատ անզամեկեր եմ հոս ջուր խմելու , երրոր խոզակ կը ժողվէի . շատ պատուական աղբիւր է . ոչ ձմեռը կը սառի , ոչ ամառը կը ցամքի , միշտ նոյնչափ ջուր կը ըղիւէ : Ասանկ պիտի ըլլայ մը սիրտըն ալ , սիրելի որդեակիք իմ , ըստ Ոթոն , որ ոչ կիրքերուն կրակը՝ և ոչ դըք բաղդութիւնները կարենան զմեղ խռովովել ^{» :} » :

Տղոցը հետ երրոր հասաւ բուն իր ծնած տնակին տեղը , Ոթոնին սիրաը նորէն ելաւ ու չիկրցաւ ինքզինքը բըռնել , սկսաւ լալ , տղափն ալ հետը լացին : « Աստան իրենց տնակին տեղը , և աս բաններուս մրայ կը խօսակցէին . մէյմըն ալ յանկարծ ձայն մը լսեցին անտառին մէջ : Շուտ մը ծառաներուն մէկը վազեց եկաւ ըստ , թէ « Վարդ

եկաւ» . ու մէկէն երեցան Վարիամն
ու թէոդորան :

« Ուզեցինք մենք ալ ձեր հետը
դալ պըտըտիլ, ըստ Վարիամ։ ՎԵՆՔ
ալ ձեզմէ ետքը մէկէն Ճամբայ ելանք
առանց ձեզի տեսնըւելու . ուստի այս-
օր մեր տունը կերակուր ուտելու տե-
ղը , մենք հոս բերինք բաները որ հոս
ուրախանանք . աղէկ է թէ չէ :

— Հա , հա մայրիկ ըսին տղաքը , վա-
զելով մօրերնուն քով , աղէկ մտածեր
ես . ինչ ուրախութիւն է , որ այսօր
աս անտառիս մէջ պիտի անցընենք » :

Ծառաները կերակուրները դեաի-
նը գրին , ծառերէն ճիւղեր կտրեցին՝
վրանի պէս բան մը շինեցին : Ետքը
կրակ վառեցին ու սկսան կերակուրը
եփել : Ալ ովկ կրրնայ պատմել աս մի-
ջոցիս մէջ տղոց ունեցած ուրախութիւ-
նը : Կակուղ կանանչ խոտին վրայ կե-
րան կերակուրնին , ու մութ ատեն
տուն դարձան :

Եցրոր ամմէն բան ժողվեցին ու
Ճամբայ պիտի ելլէին , Վարիամ դար-

ձաւ ըստ Ոթոնին . « Բան մը կը-
խնդրեմ հրամանքէդ : Ես զեղեցիկ տե-
ղը իրաւցընէ մարդուս ջերմեռանգու-
թիւն կըքերէ . ինձի կերենայ թէ ա-
ղէկ կըլլայ որ այսչափյաջողութիւննե-
րուն յիշատակ՝ հոս մատուռ մը շինել
տանք 'ի պատիւ սուրբ Աստուածա-
ծնայ : Այէկ քանի ծառ ալ կտրել տանք
նէ՝ պղտի ճամբայ մը կրբացւի , որ ժո-
ղովուրդը զայ սուրբ Աստուածա-
ծնայ սրաշտապանութիւնը դանայ , ինչ-
պէս որ աս մեր առաքինի մայրը Յմէո-
գորան զտաւ » :

Ոթոնշատ հաւնեցաւ ընկերոջը զուր-
ցածին , ու իրեք ամսէն ետքը ծառե-
րուն մէջ զեղեցիկ մատուռ մը շինե-
ցաւ 'ի պատիւ սուրբ Աստուածա-
մօրը , սիրուն խորանով . որուն մէջ գը-
րած էր ան պղտի սրաշտկերքին մեծը ,
Ճակատն ալ աս խօսքը զրած էր .

Տ Պ Ա Տ Ի Ւ Մ Խ Թ Ա Ր Ձ Ի Ն Վ Հ Տ Ա Ց Ե Շ Ե Ր Յ :



ՑԱՆԿ ԳԼԽՈՅ

Գ 1. Ա.	Միայն բարեպաշտութիւնն է մարդուս ուրախութեա պատ- ճառ	5
Գ 1. Բ.	Աստուած իր ծառաները ձեռ- քէ ցիթողուր	29
Գ 1. Գ.	Աղեկ կենցաղավարութիւն .	41
Գ 1. Դ.	Աստուծոյ ճամբաները միշտ պահչելի են	52
Գ 1. Ե.	Փոթորիկէն վերջը հանդար- տութիւն կըլլայ , նեղութե- նէն վերջն ալ միիթարութիւն .	68
Գ 1. Զ.	Պարոն Ոթոնին առատաձեռ- նութիւնը	77

56.

unp

unp

